Ն. 2354 1905 ՄԱՅԻՍ 29/11 ՇՈՒՆԻՍ ՇՈՒՄԱ ԻՐԹԼՈՒ 21 ԻԼՇԻ ԱԼԵՎԻ 7 ՐԷՋԻ ԻԼ ԱԽԸՐ 1323 — 29 ՄԱՅԻՍ 1321

ՄԵՋՄՈՒԱ-Ի-ԱԽԲԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Հաւաքատա իրի տեղա եանի ՉԱՐՇԷՆԳԻՀ վէ ՇՈՒՄԱ ԻՐԹԼՈՒՆ կիւնլերի նէշր օրուլուր:

ՆԻՒՍԽԷՍԻ 30 ԲԱՐԱ

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ԱՊՕՆԷ ԳԻՐՑԱԹԼԱՐԸ. = Իսթանպոլ իչին սէնէլիկի 60 ղշ., = 6 այլըղը 35. = Թաշրա իչին սէնէլիկի 85 = 6 Այլըղը 45 ղշ. տրը: = Մէմալիքի էճնէպիէ իչին սէնէլիկի 20 ֆր. տրը: = Բօսթա իւճրէթի պիղէ այիտարը: = 15 կիւնլիւք նիւսխէսի 60 բարա տրը: = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = 1ինճի սահիֆէյին սրբասը 5, 2ինճի վէ 3իւնճիւ սահիֆէյլէրին հէր սրբասը 3, վէ 4իւնճիւ սահիֆէյին պէհէր սրբասը 1 ղշ. տուր: = Զօգ տէֆա տէրճ իտիլէճէք իլանաթ իչին այրըճա բազարլըգ օլունուր:

Ղազէթայա միւթէալլիգ խուսուսաթ իչին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՑԵԱՆԱ միւրաճաաթ օլունա = Իտարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատտէի քէպիրտէ Ն. 65:

ԷՋ ՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԵՆԷ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՄԸ

Ը.

Մեծապէս գնահատուած է նա իբրեւ քերթող եւս: Կաթողիկէ եկեղեցեաց մէջ ուր անգլիերէն լեզուն կը գործածուի, իւր երգերն ընդունուած են ընդհանրապէս: Գիշերուան Ուխտաւորները (The Pilgrims of the night) և Երկիրը Ծովէն անդին (The Land beyond the Sea) օրհներգութիւններ են ամենէն աւելի ժողովրդական եղած: Իւր ոտանաւորներէ չատեր կը գտնուին նաեւ բողոքական Հաւաքածոյներու մէջ:

Օր մը յուզմամբ մտիկ ընելէ վերջ Ցաւիտեանական Տարիները զոր կ'երգէին իւր վանքին կրօնաւորք, ըսաւ Հ. Նիւմըն. «իմ Առաջնորդէ մեզ, ո՛վ լոյս բարերար»էս աւելի գեղեցիկ է այդ քերթուածն, ինչ որ իմս կը փնտռէ՝ Հ. Ֆէյպրիին կուտայ զայն:(*)

Բայց որչափ և մեծ ու բազմաթիւ լինին իւր այլ ձիրքերն, իբրեւ հոգեւորական հեղինակ է՝ որ կը փայլի նա անհամեմատ պայծառութեամբ և պիտի մնայ միշտ անմահ՝ երախտագէտ մարդկութեան սրտին ու մտաց մէջ: Կը կրկնենք գիտուն Հանդէսի մը խօսքերը. «Զենք ճանչնար ուրիշ մարդ մը որ այնչափ սիրել տուած լինի զԱստուած և բաղձանք ներշնչած ներքին կենաց որչափ Հ. Ֆէյպրը. չենք ճանչնար ուրիշ մարդ որ իրեն նման յիշեցնէ ոգին և քարոզութիւնն Ս. Բեռնարդոսի և Ս. Բեռնարդինոս Սենացւոյն այն գեղեցկութեամբ և քաղցրութեամբ որով գիտէ շրջապատել Յիսուսի և Մարիամու անունները:»(**)

1863 սեպտ. 26ին մեռաւ Հ. Ֆէյպրը, ինչպէս որ ապրած էր մաքուր, խոնարհ, ամբաւիր, երկնատենչ, Յիսուսի և Աստուածամօր սիրովն բոցավառ ու սրբութեան համբաւով և անուշահոտութեամբ:

Մաննինք սոյն խօսքերը նուիրեց անոնցման հանգուցելոյն. «Երէկ մեկնեցաւ մենէ Աստուծոյ մեծ Ծառայ մը. ամենքս ալ կը ճանչնայինք զայն. ոմանք լսած են իւր խօսքն, այլք իւր խոստովանորդիներն էին, ամենուն ծանօթ են իւր գրուածները. բայց՝ կը համարձակիմ ըսել՝ ոչ ոք զայն ճանչցաւ մտերմօրէն որչափ ես: Մանուկ ճանչցայ զայն. Համալսարանի մէջ միասին էինք, և այն ատենէն կ'զմայլէի նշմարելով իւր թանկագին ձիրքերն...: Հոս դիտաւորութիւնս չէ խօսիլ բնութեան ձիրքերու մասին, թէեւ իբրեւ իմացականութիւն, բարձրութիւն մտաց և պերճախօսութիւն կրնան ըսուիլ գրեթէ անզուգական. այդպիսի ձիրքեր սակաւ ինչ են բազդատմամբ գերբնական շնորհաց որք իւր բաժինն եղան: Իւր մեծութիւնը կը կայանար քահանայութեան մէջ. գիտէր ամէն ամբոխն ի Մի հօտ, և մեռաւ ինչպէս պարտի մեռնիլ քահանայ, իւր ժողովրդին աղօթից և արտասուաց մէջ: Թէպէտ կ'ապրէր աշխարհի մէջ, ո՛չ զոք տեսայ երբեք իրեն չափ անչատեալ յաշխարհէ. երկու ուղիներու մէջ միշտ բարձրագոյնն կ'ընտրէր. եթէ ճշմարտութիւն մը պէտք էր ըսուիլ, կ'արտասանէր զայն առանց վարանելու, առանց մարդոց ճաշակին յարմարցնելու: Զեմ գիտեր մեծագոյն փառք մը որ կարենայ կազմել քահանայի մը լուսապսակն: Իւր առաջին երկասիրութեան խորագիրն կը հնչէ ներդաշնակութեան մը պէս, որ իւր բոլոր քարոզութեանց մէջ կը կրկնուի և կը թրթռա՛յ միշտ— Ամենայն վասն Յիսուսի:»

Աւասիկ թէ ի՛նչպէս մոլութեան ամենէն թանձր աղջամուղջէն կարէ գալ հոգի մ'ի լո՛յս ճշմարտութեան, բարձրանալ սրբութեան վսեմ վերնագաւառները և լուսատու ջա՛հ մը լինել մարդկութեան, երբ կը կրէ յինքեան միտք ուղղախոհ, սիրտ անխարդաղ, և երբ կը հնազանդի վեհանձնութեամբ Աստուծոյ ձայնին որ այնքան յաճախ կը խօսի մարդկային խղճին մէջ...: ՎԵՐՋ Բ. Ճ.

ՃԱԲՕՆԸՆ ՀԻՍՍԻՑԱԹ ՎԷ ԷՖՔԵԱՐԸ

Աթիտէքի մուհիմմ մէգալէի մախսուսէ՝ Անկլօ-Ճաբօն ղազէթասը միւտիրի Մ. Սաթօրիգաթօ Թարաֆընտան՝ տէնիզ մուհարէպէսինտէն սօնրա Տէյլի Մէյլ նամ Ինկիլիզ ղազէթասընտա տէրճ իտիմիշ օլուպ, իշպու մէգալէտէ, Ճաբօնլըլարրն հիսսիեաթ վէ էֆքեարը ինսանիյէթքեարանէ վէ մէտէնիյէսի թէմամիյլէ կէօսթէրիմիշ օլմաղլէ, զիյրաէ թէրճէմէսի միւնասիպ կէօրիւլմիւշ տիւր.

«Պալթիգ Ռուս տօնանմասընէն պու կիւնքի ուղրատրը հալ, անրն Ագսաի Շարգ սուլարընա եագլաշտըղը զէման զաթէն հիսս օլունուեօրտը. հալպու քի պու տէրէճէ բարլագ մուզաֆֆէրիեէթ մէմուլ տէյլ իտի: Թօկօնրն էլտէ իթտիկի մուվաֆֆագըյէէթի գաթիէյէ Ճաբօնլըլար պիւէ հայրան օլմուշլար տրը: Վագաա Ճաբօնլըլար, Թօկօնրն վազիֆէսի՝ Ռուսիա տօնանմասընէն իլէրլէմէսինէ մանի օլմագտան իպարէթ իտուկինի պիւիրլէր իտի, լաքին օ վազիֆէյի՝ պու գատար բարլագ սուրէթտէ պաշա չըգարաճաղընը իմիտ իթմէեօրլարտը: Թօկօնրն գազանտըղը չէրէֆ՝ Ճաբօնա այիտ տիր. չու գատար քի, էհալի, միւմաիլէյին էլտէ իթտիկի մուվաֆֆագըյէէթի՝ անճագ Միգատօնրն սատրգ պիր մէմուրընրն վազիֆէսի ատտ իյլէտիկինտէն, օ մուվաֆֆագըյէէթտէն տօլայը ասլա թէքէպպիւր իթմէմէքտէ տիր: Ճաբօնլըլար, չիւպհէսիզ հարաքեաթը ասքէրիէնին միւասիտ կիտիշինտէն մէմնուն գալմըշ տըրլար, ֆագաթ պու մէմնունիեէթլէրինի իֆրաթ տէրէճէ նիւմայիշլէր իլէ կէօսթէրմէք իսթէմէզլէր: Պունտան 405 սէնէ եվվել Սքիկուհարա մուհարէպէսինտէ, Ճաբօնլըլար բարլագ պիր մուզաֆֆէրիյէթ գազանմըշլար տրը: Օլ վագրթ չարգ օրտուսը գօմանտանը ժէն. Իէրանօ, քէնտի օիլահ արգատաշլարրընա խիթապէն, «Ֆիթուհաթտան սօնրա քիպիր ոլմաերն վէ էյլիքլէր իթմէյէ հազըրլանընը» տէմիշ տիր: Պու սէօզլէր, Ճաբօնլըլարրն ախլէագը հագգընտա տօղրու պիր ֆիքր բէյտա իթտիրմէյէ քեաֆի տիր: Հիչ պիր Ճաբօնլը ժէնէրալ եախօտ ամիրալ, մուհարէպէյի սէվմէզ, պիլաքիս սուլէը արզու իտէր: Պունտան 50--60 սէնէ էվվել Ճաբօնըն տախիլի մուհարէպէլէրինէ իյթիրաք իտէն պիր չօգ մուհարրիպլէր՝ սօնունտա պութխանէլերէ չէքիլերէք, պագբէյէի էօմիւրլէրինի օրտտա կէչիրմիշլէր տիր: Տիկէր Թարաֆտան Ճաբօնլը մուհարրիպլէր՝ քէնտի տիւշմէնլէրի հագգընտա տարմա ալիճէնապ տըրլար: Տիւշմէնլէրի նէ գատար չօգ օլսա, ճէնապլարը տա օ գատար զիեատէ օլուր: Մէմլէքէթինի Ճաբօնտ Թէսլիմ իթմիշ օլան տիւշմէնէ տէ Ճաբօնտա Թահգիր իլէ պագբմազ: Պու կիւն, Բօրթ Արթիւրիւ ժէն. Նօճիյէ Թէսլիմ իտէն ժէն. Շեթօսէլ, Ճաբօնիատա հիւրմէթի ազիմէյէ նայիլ օլմուշ տըր:

Ճաբօնիանընն մագսէտի, Ռուսիայը էզմէք տէյլ տիր: Զաթէն Թա իպթիտասընտա Ճաբօնիա մուհարէպէ իսթէմէեօրտը. ֆագաթ Ռուսլարընն ինատճըլըղը՝ Ճաբօնլըլարը օիլահա սարըլմաեա մէճպուր իթտի: Ճաբօնիա, Թէտապիրի չէտիտէեէ միւրաճաաթ իտիլմէքսիզին իչի Թաթլըեա պաղլամաեը Ռուսիատան տիւէտի, վէ պու տէչէթլի ճէնկի մէյտանա կէթիրմէմէք իւզրէ, հէր տիւրլիւ վէսայիթէ միւրաճաաթ իյլէտի. հաթթա Ճաբօնիա գապինէսի պիր արա թէրէտտիւտ իչինտէ տէ գալտը:

Մուհարէպէի հազըրէտէ Ճաբօնիա տայիմա քէսպը ֆիթուհաթ իթտիկի հալտէ, Ճաբօնիա միլլէթի՝ ասքէրինին չայեանը հայրէթ չէճաաթ վէ ֆաալիյէթի պիհուտէեէ սարֆ օլունմասընը պիթթապի արզու իտէմէզ: Պիզիմ, էօթէտէն պէրի մուհարէպէեէ հազըրլանմագտա օլուղըմըզ պէեան օլունուեօր. պու՝ սահիհ տիր. լաքին թէտարիքեաթըմըզ՝ չու եա պու տէվլէթէ գարշը օլմայըպ, քէնտի պագամըզը, իսթիգլալըմըզը մուհաֆազա մագսէտիյլէ օլուղընտան, էկէր Ռուսիատան պաշգա տիկէր պիր տէվլէթ տէ պիզի ճէնկէ մէճպուր իթտէ իտի, երինէ գարշը չըգաճագ իտիք:

Ռուսիանընն Սիպէրիատա ինչա իթտիրտիկի տէմիր եօլը՝ չօգլար Թարաֆընտան Ճաբօնիա իչին պիր մուխաթարա ատտ օլունմուշ տըր: Պիլաքիս պու խաթթ՝ Ճաբօնիաեա ֆէվգէլատէ ֆայտէլի օլուղընտան, մէզքիւր զանն եանլըշ տըր: Պիզճէ օ պիւիւք խաթթըն իքմալի՝ Ռուսիա վէ Ճաբօնիա միւնասէպաթընն Թագվիեէսինէ եէնի պիր վասրթա ատտ իտիլմիշ տիր. օ վագթա գատար Ճաբօնիանընն մամուլաթը սէնախիեէսի Ռուսիաեա իխրաճ օլունմայըպ, ֆագաթ մէզքիւր պիւիւք տէմիր եօլու վասրթասըյլա մամուլաթը մէզքիւրէ Ռուսիանընն էն ուզագ մահէլլէրինէ գատար կէօնտէրիլէճէկի ճիհէթլէ, Ճաբօնլըլար՝ պիթթապի պու խաթթընն եարըլմասընտան ֆէվգէլատէ մէմնուն օլմուշլար տրը. հալպու քի սօնունտա խաթթը մէզքիւր Ռուսիանընն նագլիեաթը ասքէրիյէսինէ հասր օլունմուշ, վէ Ճաբօնիա հիւքիւմէթի՝ Ռուսիանընն Մանչուրիայը զապթընա կէչիրմէք իսթէտիկինի կէօրտիւկիւնէ, պու հալէ նիհայէթ վէրիլմէսինի իսթար իթմէէ մէճպուր օլմուշ տըր:

Ագսաի Շարգ վագըալարընա պիթարաֆանէ տիգգաթ իտէնլէրէ՝ 1900 սէնէսինտէ Պոգսըրլար իսթիլալը, վէ օլ վագրթ Չին հիւքիւմէթինին նէ տէրէճէ եանըլտըղը մալիւմ տիւր: Պոգսըրլար իսթիլալը՝ Ռուսիանընն Մանչուրիյէ պիր օրտու կէօնտէրմէսինէ վէսիլէ օլմուշ տըր: Ամիրալ Ալէքսիէվին վէ հէմֆքեարլարընն թահրիքեաթը նէթիճէսի օլան Ռուսիանընն տիրլօմասիճէ պու էնթրիգասը՝ նիհայէթ Ճաբօնիայը, քէնտիյի միւտաֆաա իթմէկէ մէճպուր իյլէմիշ տիր: Ռուսիա, Ճաբօնլըլարը տէնիզէ տէօքէճէկինի մէմուլ իթտիկի հալտէ, պու իւմիտինտէ քիւլլիէն եանըլմըշ տըր:

Ճաբօնլըլար, տէլէ ումում սիւքիւթ իթմէյի թէրճիհ իտէրլէր, ֆագաթ պիր քէրրէ օ սիւքիւթի գաթթ իտէրլէր իսկ, սէօզլէրինի իճրաեէ չալըշըրլար: Ճաբօնլըլար, պու կիւն, աթէչի աթէչ իլէ սէօնտիւրմէք իսթէեօրլար: Հէր քէս, մուհարէպէյի հազըրէեէ՝ ուզուն միւտտէթլէ տէվամը պիր միւսալէհա տէվրի թէգիպ իտէճէկինէ էմին տիր: Իմտի պունճա զըյմէթտար ճանլարընն թէհի եէրտէ գուրպան օլտուղը պէեան իտիլէմէզ:

Ճաբօնիանընն մուվաֆֆագըյէէթ վէ ֆիթուհաթլարը չու էանատէ Եվրոբատա թագտիր օլունուեօր. հալպու քի պունտան էվվել Բօրթ Արթիւրիւն Թէսլիմի կէճիքմէսինտէն վէ ամիրալ Թօկօնրն, Բօժէսթվէնսքի տօնանմասընը գարշըլամագ իւզրէ չըմալ տէնիզինէ կիթմէտիկինտէն տօլայը մուախէզէլէր օլունուեօրտը: Ֆագաթ Թօկօնրն, քէնտի բլանընտա եանըլմըշ օլմատըղը նիհայէթ մէյտանա չըգմըշ տըր:

Տիկէր Թարաֆտան Ճաբօնիանընն մուվաֆֆագըյէթլէրի՝ Եվրոբայը պէրրիտէ վէ Ինկիլթէրրատա՝ պիր թագըմ էնտիշէլէր հասըլ իթմիշ տիր: Հէր քէս, տէնիզտէ գազանտըղը պու բարլագ մուզաֆֆէրիեէթտէն սօնրա Ճաբօնիա նէ՞ եաբաճագ տըր տէյի սիւալ իտիեօր: Պու կիպի սիւալլէրէ ասլա մահէլ եօգ տըր: Զիւնքի պու օիւալլէր՝ Ճաբօնլըլարրն ախլէագ վէ մէյլիեաթընա վագրֆ օլմաեանլար Թարաֆընտան ճահիլանէ իրատ օլունտուղընտան, ճէվապը տէյմէզ:

Ճաբօնիանընն թէրաքգրեաթը հազըրէսի, զարպ տէվլէթլէրի գարշըսընտաքի ատի մէվզիինտէն գուրթուլմագ իւզրէ, 30--40 սէնէտէն պէրի վագը օլան ֆէվգէլատէ սայ ու զայրէթ սէմէրէսի տիր: Ճաբօնլըլար՝ Եվրոբալըլարը քէնտիլէրինէ նիւմունէ իթթիխազ իթմիշլէր տիր, վէ մէմալիքի զարպիէտէն քէնտի մէմլէքէթլէրինէ կէօնտէրիլէն հէր նէվ էմթասը բէտտ իթմէմիշլէր տիր: Ցահա զիեատէ

(*) Անգլիոյ և Ամերիկայի մէջ նշանաւոր է Նիւմընի այս սքանչելի քերթուածը «Lead us, kind light» որ երգուեցաւ Զիքակոյի կրօնքներու Համաժողովին մէջ:

(**) Dublin Review, January, 1864.

իլէրիյէ կիտէրէք, տիեէպիլիրիզ քի, Ճաբօնլըլար, Էվրօբալըլարա վէ անլէրին մամուլաթը սէնահեէսինէ հայրան օլուեօրլար։ Ճաբօնլըլար, զարպ ճէմաաթլարընը թահգիր իթմէեիպ, պիլաքիս անլէրէ մէտեուընը չիւքրան օլուպ, պու կիւն թէրագզեաթը հաղրէլէրինի Էվրօբալըլարա պօրճլու օլտուգլարընը ալէնէն իգրար իսթեօրլար։ Պիր թարաֆտան տա Էվրօբա մէտէնիյէթինին պալէասընա վասըլ օլմաեա չալըշմալարը՝ Էվրօբաեա օլան մուհապէթլէրինէ տէլիլ տիր։ Ճաբօնիա նուֆուզունըն Ագսահ Շարգտա եաեըլմասը՝ Էվրօբա մէտէնիյէթինին եաեըլմասընա եարարմ տըր։ Ճաբօնիա, պիր նէվ քէօբրիւ օլուպ, Էվրօբա մէտէնիյէթի՝ Ագսահ Շարգա վասըլ օլմագ իչին պու քէօբրիւտէն կէչէճէք տիր։»

ՉՈՒՇԻՄԱ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻՆԻՆ ՀԻՔԵԱՅԷՍԻ

(Տէյլի Թէլէկրաֆ մուխպիրինին վէրտիկի Թաֆսիլաթընա եէվամը.)

Ասըլ մուհարէպէ՝ Մայիսին 27նճի ճումա իրթէսի կիւնիւ, էօյլէտէն 2 սաաթ սօնրա պաշլատը, վէ գարատա պուլունանլար, եէր ալթընտան իչիտիլէն կիւրիւլթիւլէր կիպի, պիլա ֆասլա օն իքի սաաթ տէհչէթլի թօք կիւրիւլթիւսիւ իչիթտիլէր։ Բազար սապահը, սաաթ 2տէ թօքլարընը կիւրիւլթիւսիւ պիր ազ տուրտու, լաքին Ճաբօն տօնանմասընը թէրթիպի ասլա պօզուլմատը, վէ մուհարէպէ պիր տագզգա պիլէ քէսիլմէտի։ Արասըրա թօք կիւրիւլթիւսիւ քէսպը չիտտէթ իսթեօր, վէ պիր տագզգա տուրտուգտան սօնրա թէքրար պաշլաեօր իտի։ Թօկօնընը զըրհլըսընտա պուլունանլար իչին, գարշըլարընտաքի մէնզարէ կէօրիւլմէյէ չայեան օլմասըյլա պէրապէր, զաեէթ միւսսիր իտի։ Բազար սապահը պու պիւյիւք մուհարէպէ խիթամ պուլտու։

Պալթիգ տօնանմասը՝ պիր գաչ կիւն էվվէլ թէչքիլ օլունմուշ, վէ էսկի վէ եավաշ հարէքէթ իտէն սէֆինէլէր աչըզա չըգարըլմըշ իտի։ Պու տօնանմա, Պաչի քէօրֆէզինի կէչտիքտէն սօնրա, Ցուշիմա պօզազընընը եօլունու թուֆտու, վէ իլք տէֆա Քէլբարթ ատասը էօնիւնտէ կէօրիւնտիւ։ Թէքմիլ զըրհլը վէ նիմ զըրհլը սէֆինէլէր իլէ գրուազէօր, Թօքբիտօ, խաոթախանէ վէ սաիրէ ճէման 30 բարչա կէմիտէն միւրէքքէպ օլան պու ճէսիմ տօնանմա, սաաթտա 10 միլ սիւրաթը հարէքէթլէ, չըմալը չարգ թարիգիյէ Ցուշիմա ատասընընը Գաուրթէագի պրունունընը էօնիւնտէն կէչմիշ տիր։ Տօնանմա ասլա իսթիքչաֆաթ իճրա իթմէեիպ, տօղրուճա Ցուշիմա սուլարընա իլէրլէմիշ։ Վէ Ճաբօնլըլար՝ տիւշմէնին ֆէվգէլատէ էմնիեէթ քէսպ իթմիշ օլտուղընը անինտէ անլամըշլար տըր։ Թօկօնընը տօնանմասը պիր մահէլլը մախսուսատա կիզլէնմիշ օլուպ, հագգընտա գաթի պիր սիւքիւթ իխթիեար իտիլմիշ իտի։ Թօկօ՝ Ռուսլարը կէօրէպիլիեօրտը, լաքին Ռուսլար՝ Թօկօյը կէօրէմէեօրլարտը։ Ճաբօնլըլարընը պուլունաբղը մահէլլտէն Ռուսլարընը խապէրտար օլմատըգլարընը՝ վուգուաթ իսպաթ իթտի։ Ռուսլար, զիեատէ եագլաշըգլարընտա, Բօժէսթվէնսքի տօնանմասընընը թէքթիպաթը անլաշըլտը, վէ իչթէ օլ վագրթ Ճաբօնլըլար՝ էվվէլճէ հաղրլատըգլարը բլանը մէվզրի իճրայէ գօյմաեա պաշլատըլար։ Սապահլաեընը սաաթ 10տա Ռուս տօնանմասը եագլաշմաեա պէտ իլէ, տահա զիեատէ չըմալ թարաֆընա տօղրու թէհտիտավէր պիր նիւմայիշ իճրա իթտի։ Էօյլէտէն սօնրա, թամ սաաթ 2տէ, Ճաբօնլըլար իլք կիւրիւլյի Քէլբարթ ատասը սահիլինտէն 20 միլ չըմալը չարգա աթտըլար։ Հավանընը սիսլի-տոլտուղը եանլըշ տըր։ Հավա կիւզէլ, պէրրահ, ֆագաթ տէնիզ տալղալը իտի։ Զաթէն Գօրէա պօզընտա սիւքիւնէթ նատիր օլուպ, օրատա սիեահ տալկալար տահմա քէօբիւքլիվէ կիւրիւլթիւլի տիր։ Պու սէպէպլէ տօնանմանընը մուամէլաթը ֆէվգէլատէ միւշքիլ իտի։

Ֆիլվագը, օ ճէսիմ զըրհլըլարընը իլէրլէմէսի վէ Ճաբօն Թօքբիտօ քէչէրլէրինին տէ կէօյիւսլէրինի տաղ կիպի եիւքսէլէն սուլարա գարշը կէրէրէք, տալղալարընը իւզէրինտէ պէչիքվարի սալանմասը մէնզարէսի՝ չայեանը թէմաշա օլուպ, պու մուհարէպէ, ատէթա անասընրա գարշը իտի։ Ճաբօնլըլարընը աթտրգլարը հէման հէր պիր կիւրլէ՝ մագսէտ էրիպ, վազիֆէի թախրիպիէսինի իճրա իթմէքտէ վէ բիւր հիատէթ քէսիմիշ օլան Ճաբօնլըլար, Ռուս սէֆինէլէրինին էն մուհիմմ վէ ճանլը գըսըմլարընա նիշան ալարագ, աթըլան հէր պիր կիւրլէ՝ իսթէնիլէն Թարաֆա էնտիրիլմէքտէ իտի։ Պիւթիւն Ճաբօն Թօքբիտօ քէչէրլէրի՝ զըրհլըլարընը սօլ Թարաֆընտա պուլունուպ, տիւշմէնի գօվալաեօրլարտը։ Թօկօ՝ Միգազա զըրհլըսընտա պուլունտըղը հալտէ, պու մուամէլաթը պահրէյէ գօմանտա իթմէքտէ իտի։

Մուհարէպէ տէհչէթլի իտի։ Պօրտին սընըֆընտան պիր Ռուս զըրհլըսը աթէչ ալտը։ Ռուսլար, զարպ Թարաֆընա տէօնտիւլէր, Ճաբօնլըլար տա այնընը եապըլար։ Ճաբօնիանընն իքինճի ֆիլօսընտան պէչ զըրհլը՝ ամիրալ կէմիսի իւզէրինէ աթէչ եաղտըրտըգլարընտան, մէզքիւր զըրհլը, աթէչ իլէ տիւման արասընտա, աթէչտէն պիր եըզընթը հալի քէսպ իթտի։ Այնի վագրթտա Ճաբօնընն պիրինճի ֆիլօսը հիչ տուրմագսըզը աթէչ իթտիկի հալտէ, Ռուսլարընն գարշըսընտա պիր մէվզի թուֆտու, վէ տիւշմէնին էօնիւնտէքի սէֆինէլէրի վուրմագ իւզրէ, հարպ սէֆինէլէրինի իլէրիյէ սիւրտիւ։ Ճաբօնընն իւչիւնճիւ ֆիլօսը, Ռուսլարընն արգասընտան հիւճում իթտիկի կիպի, իքինճի ֆիլօ տախի չըմալ եօլու լուզէրինտէ տուրարագ, օ եօլու գաբամըշ օլտուղընտա, մուհասէրէ թէքմիլ օլտու։ Ռուսլար, վագտա պու տէմիրտէն զինճիրի գըրմաեը թէճրիւպէ իթտիլէր իսէ տէ, իքի տէֆատա Ճաբօն Թօքբիտօ քէչէրլէրինտէն կէրի սիւրիւլտիւլէր։ Պու հալ՝ իրթէսի կիւնէ գատար տէվամ իթտի։ Քեաֆֆէյի Ռուս հարպ սէֆինէլէրինին աթէչէ վէրիլմէսի վէ Թօքբիլէր վասըթասըյլա պաթըրըլմասը էմր օլունմուշ իտի։

Կիճէնին գարանլըղընտա չիտտէթլի բաթլաեըշլար իչիտիլտի։ Պիր չօգ Ռուս սէֆինէլէրի իչէ եարամազ հալէ կէլտիլէր։ Ատէթա պիր ճէհէննէմ իտի։ Էլէքթրիգ բրօժէքթէօրլէրինին ըշըզրյլա, Ռուս հարպ սէֆինէլէրի իչինտէքի ատէմլէրին մէճնուն կիպի պիր եանտան օ պիր եանա գօչուշտուգլարը կէօրինիւեօրտը։

Թօկօ, Ռուսլարա քիւլլիեէթլի մուհիմմաթ սարֆ իթտիրմէյի ֆիքրինէ գօյմուշ իտի։ Վագտա տա աթէչլէրինին ազալմասընա պագըլըրսա, մուհիմմաթլարընը կիթտիքճէ թիւքէնմէքտէ օլտուղը անլաշըլըեօրտը։ Թօկօ, պու հալտէն իսթիֆատէ իթտի։

Մուհարէպէնին էն տէհչէթլիսի՝ բազար կիւնիւ վուգու պուլուպ, տիւշմէնին տէօրթ զըրհլըսը պաթտը։ Ռուսլարընն ինթիզամը, կէմիլէրինին թէրթիպաթը պօզուլտու։ Օնտան սօնրա պիր գաչ խուսուսի գավկալար վուգուա կէլտի։ Թօկօ, Ռուսլարընն կէլտիկի եօլու զաբամըշ օլտուղընտան, պունլար, չըմալա տօղրու ֆիրարա պաշլատըլար։ Ճաբօն տօնանմասը, ֆէվգէլատէ սէրի իւլ հարէքէթ օլմասըյլա, պու սըրատա պիւյիւք իշ կէօրտիւ։ Հէր պիր Ճաբօն սէֆինէտի, Թօկօնընն էմրի ալթընտա, էլտէն կէլէնի եաբատը։ Պու հիւճում ազ վագրթ սիւրտիւ, ֆագաթ չիտտէթլի իտի։ Ճաբօնլըլար, խայլի ուզագլանտըգլարընտա, տէրհալ եիւզէրինի Ռուսլարա չէվիրտիւր վէ Բօժէսթվէնսքիյէ գարշը պիր գալէ թէչքիլ իթտիւր։

Օնտան սօնրա Ռուսլարընն վագիյէթի մէյեուսիեէթպախշ իտի։ Ճաբօն սէֆինէլէրի՝ Վլատիվօսթօգա կէօթիւրէն եօլու գաբամըշ օլտուգլարընտան, Ռուսլար, էօյլէտէն սօնրա, սաաթ 5տէ պիւսպիւթիւն չաշըրըալար, վէ տիւմէնինի զայպ իտէն կէմիլէր կիպի, էսէն ըիւզկեարընն իսթիգամէթիյլէ տալկալար իւզէրինտէ չալգանմաեա պաշլատըլար։ Պաղը սէֆինէլէր իոէ, գըմըլտանմաեա պիլէ միւգթէտիր տէյիլ իտիլէր։ Օլ վագթա գատար Ճաբօնլըլարա հիչ պիր զարար օլմատը, ֆագաթ Ռուս տօնանմասը մահվ օլմուշ, վէ Ճաբօնիա տօնանմասը, թարիխտէ էն պիւյիւք ֆիթուհաթլարտան պիրինի գազանմըշ իտի։

Թօքբիտօ քէչէրլէրին պէչինճի ֆիլօսը, տիւշմէնին հարպ սէֆինէլէրի իւզէրինէ հիւճում իթտի։ Այնի վագրթտա տօնանմանընն իքինճի ֆիլօսը՝ Թօքբիտօլարընն իչինի գօլայլաթմագ իւզրէ տիւշմէնին իւզէրինէ աթէչ եաղտըրմագտա իտի։ Վագտա Ռուսլար տա, արը սիւրիւսիւ կիպի էթրաֆլարընը գուշաթմըշ օլան Ճաբօն Թօքբիտօլարը իւզէրինէ եօգարատան աշաղըեա աթէչ եաղտըրմագտա իտիլէր իսէ տէ, աթէչ՝ պունլարընն իւզէրինտէն կէչիպ սուեուն իչինտէ սէօնմէքտէ իտի։ Թութուչան Ռուս սէֆինէլէրի՝ տէհչէթլի կիւրիւլթիւլէր իլէ վէ եըլտըրըմ կիպի սիւրաթլէ պաթըեօրլար իտի։

Ագշամ իւսթիւ էօյլէ միւտհիշ մէնզարէլէր զուհուրա կէլտի քի, ինսան գալպինին միւթէէսսիր օլմամասը գապիլ տէյիլ իտի։ Օ տաղ կիպի Ռուս կէմիլէրի, տիրէքլէրինի, պաճալարընը ղայպ իթմիշ, վէ եանլարը տէլինմիշ օլտուղը հալտէ, տալկալարընն ազընթըսը իւզէրինտէ չալգանըպ տուրուեօրլարտը։ Պու սէֆինէլէրին էնզազընա սարըլմըշ օլան պիչարէ թայֆալար իսէ, Ճաբօնլըլարտան, աճը աճը ֆիղանլար իլէ եարտրմ տիլէեօրլար իտի։

Իչթէ պու սուրէթլէ օ տէհչէթլի տէնիզ մուհարէպէսի, Մայիսին 29ընճը բազար կիւնիւ խիթամ պուլտու։

Մ. ՏԷԼԳԱՍԷՆԻՆ ԻՍԹԻՖԱՍԸ

Ֆրանսա խարիճիէ նազըրը Մ. Տէլգասէնին իսթիֆասը՝ բօլիթիգա ալէմինտէ խայլի հէյէճանը մուճիպ օլմուշ տըր։ Մ. Տէլգասէ, 7 սէնէտէն պէրի մէզքիւր մէմուրիյէթի իյֆա իտիպ, Ֆրանսանընն մէնաֆիինէ բէք չօգ խըզմէթլէր իթտիկի վէ Ֆրանսա իլէ տիկէր պազը հիւքիւմէթլէր պէյնինտէ իթիլաֆ մուահէտլէրի ազտընա մուվաֆֆագ օլուպ, պու կիւն օ ահտնամէլէր՝ Էվրօբա բօլիթիգասընճա պիր մուվազէնէի գավիյէ հասըլ իթմիշ օլտուղը հալտէ, Մ. Տէլգասէ, պու խըզմէթլէրի վէ մուվաֆֆագըյէթի սայէսինտէ, Ֆրանսըզլարտան պաչգա, տիկէր միլլէթլէր, էզճիւմլէ Ինկիլիզլէր նէզտինտէ տախի հիւրմէթ վէ թէվէճճիւհ գազանմըշ օլմասըյլա, պու տէֆա մէմուրիյէթինտէն գաթիէն իսթիֆասը՝ թէէսսիր վէ թէէսսիֆի ազիմ հասըլ իյլէմիշ տիր։ Եալընզ Ալմանլար, պու թէէսսիրէ իչթիրաք իթմէմիշլէր տիր։ Չինքի Մ. Տէլգասէ, եէտի սէնէլիք մէմուրիյէթի էսնասընտա հէման քեաֆֆէյի թէչէպպիւսէլէրինտէ մուվաֆֆագ օլմուշ իսէ տէ, Մարօգ մէսէլէսինտէ Ինկիլիէրրա, Իթալիա վէ Իսբանիա հիւքիւմէթլէրիյլէ ազտը իթիլաֆ իտիպ ֆագաթ Ալմանիաեա եալընզ իսպարը քէյֆիյէթ իլէ իքթիֆա իթմէսի, անը խօշնուտ իթմէտիկինտէն, պու հալ՝ Ալմանիա թարաֆընտան պիր թագըմ չիքեաեէթլէրէ գաբու ալմըշ, վէ սօն տէֆա Մարօգ էմիրիյլէ իճրաի միւզաքէրաթ իթմէք իւզրէ, ալէագատար հիւքիւմէթլէր թարաֆընտան մահէլլինէ մուրախխալար կէօնտէրիլմիշ իսէ տէ, Մարօգ հիւքիւմէթի, Ֆրանսանընն իսլանաթ թէքլիֆլէրի, թանճէրտէ պէյն էլ տիւէլ պիր գօնֆէրանստա միւզաքէրէ օլունուպ թաստիգ իտիլմէտիքճէ, օ թէքլիֆլէրին գապուլ իտիլմեէճէկինի պէեան իթմէսի, իչին ըէնկինի պիւսպիւթիւն տէյիշտիրմիշ տիր։

Ալմանիա հիւքիւմէթինին թէչվիգիյլէ Մարօգ հիւքիւմէթի թարաֆընտան զուհուրա կէլէն պու մուամէլէ, Մ. Տէլգասէնին բօլիթիգասընա մուղայիր օլտուղընտան, վէ կէօրիւնիւր քի չու սըրատա Ֆրանսա հիւքիւմէթի՝ ահվալը սիեասիյէճ թէհլիքէլի պիր բօլիթիգայա սալիք օլմագ իսթէմէտիկինտէն, պու պապտէ Ֆրանսա հէյեէթի վիւքէլա ըէյիսի Մ. Ռուվիյէ իլէ խարիճիէ նազըրը պէյնինտէ իսթիլաֆ հասըլ օլմուշ, վէ Մ. Տէլգասէնին Մարօգ մէսէլէսինտէ իթթիֆազ իթտիկի խաթթը հարէքէթ, պաշլըճա Սօսիալիսթ ֆըրգասը Թարաֆընտան տախի չիտտէթլէ մուախէզէ իտիլմիշ օլտուղընտան, միւսամիւլէյ՝ նիհայէթ իսթիֆաեա մէճպուր օլմուշ տըր. չինքի պու ֆըրգա, հէր տիւրլիւ վէսայիթ ու թէտապիրին իթթիխազըյլա, միւսալէհանընն մուհաֆազասընա Թարաֆտար օլմասըյլա, Մարօգ մէսէլէսինտէ Ալմանիանընն խօշնուտ իտիլմէվսինի վէ պու եիւզտէն Ֆրանսա իլէ Ալմանիա պէյնինտէքի միւնասէպաթը հասէնէյէ խաւէլ կէթիրիճի վէ պէլքի տէ միւսալէհանընն իսլալընա սէպպիյէթ վէրիճի պիր խաթթը հարէքէթ էթութուլմասընը միւնասիպէթսիզ պուլմուշ տըր։

Շիմտի Մ. Տէլգասէնին իսթիֆասը, Ալմանիանընն պիր ֆիթուհաթը ատտ օլունուեօր իսէ տէ, տիկէր թարաֆտան Մարօգ հիւքիւմէթինին թէքլիֆ իթտիկի պէյնէլ տիւէլ գօնֆէրանս, չեեէտ թէճէմմիւ իտէր իսէ, պունտա էքսէրիյէթին վէրէճէկի բէյլերին Ֆրանսա լէհինտէ օլաճաղը մուհագգագ կէօրիւնիւեօր, զիրա Ֆրանսանընն Մարօգ բօլիթիգասը՝ Ինկիլթէրրա, Իթալիա վէ Իսբանիա հիւքիւմէթլէրի թարաֆընտան զաթէն թասվիպ իտիլմիշ օլտուղը կիպի, Ռուսիանընն տա, քէնտի միւթէֆիֆիգինէ գարշը բէյ պէեան իտէճէկի մէմուլ տէյիլ տիր։

Շուրասը ինքեար օլունամազ քի, Ալմանիանընն, Մարօգտա, Ֆրանսա իլէ պէրապէր այնի հուզուգա մալիք օլմասը իսթէմէսի, մուվաֆֆըզը մասլահաթ օլամազ։ Ֆրանսա, Ճէզայիրին պիր նօգթասըյլա Մարօգա հէմհուտուտ օլուպ, Մարօգընասը գապիլէլէրի, արասըրա Ճէզայիր էեալէթլէրինին ասայիշինի իսլալ իթտիքլէրինտէն, մէզքիւր ասըլարընն թէճավուզաթընը մէն իթմէք իւզրէ, Մարօգընն միհաթաճ օլտուղը իսլահաթը տախիլիյէնին, կէրէք հէմհուտուտ օլմասը վէ կէրէք տիկէր հիւքիւմէթլէրտէն զիեատէ թիճարէթճէ Մարօգընն իչլէրինէ ալէագատար պուլունմասըյլա, Ֆրանսայը, պունտան էվվէլ Մարօգ հիւքիւմէթի հագգընտա պազը թէչէպպիւսաթ իճրասընա մէճպուր իթմիշ տիր. անճագ Ֆրանսա, պու թէչէպպիւսաթը խուսուսընտա Ինկիլթէրրա, Իթալիա վէ Իսբանիա հիւքիւմէթլէրիյլէ տէ էվվէլճէ ուզլաշմըշ իսէ, պու տա, մահզա անլէրին տէ, եա Մարօգա հէմհուտուտ, եախօտ Պահրը Սէֆիտ տէվլէթլէրի օլմալարընտան նէչէթ իյլէմիշ տիր։ Հալպուքի Ալմանիա, Մարօգտա, Ֆրանսանընն վէ օ պիր տէվլէթլէրին հայիզ օլտուգլարը մէնաֆիյէ վէ թիճարէթէ մալիք օլմատընը հալտէ, միւսավի իմթիեազլարա սահիպ օլմագ իտտասընտա օլամազ։ Պուրասը, էլպէթթէ թէքլիֆ օլընան պէյն էլ տիւէլ գօֆէրանտա թաստիգ օլունճաճագ տըր։ Ալմանիա հիւքիւմէթինին չիմտիքի իթթիրազաթ վէ չիքեաեաթը, անճագ Ֆրանսանընն, Մարօգ հիւքիւմէթի վէ տիկէր ալէագատար հիւքիւմէթլէր իլէ ազտը իթթիլաֆընը վագթընտա քէնտիսինէ ըէսմէն վէ սուրէթի մաթլուպտէ թէպլիղ իտէմմէսինտէն իլէրի կէմիշ տիր։

* Միւսամիլէյհէ խալէֆ մագամընտա կէօսմէէլիլէն նամզէալէր միեանընտա Ֆրանսանընն Տէրիսաատէթ սէֆիրի Մ. Գօնսման տախի պուլունուեօր։

ԻԽԹԱՐԸ ՄԱԽՍՈՒՍ

Ապօնէլիք միւտաէթլէրի խիթամ պուլմուշ օլան թաչրա միւհթէրէմ ապօնէլէրիմիզին, զազէթալարընընն տէվամընը արզու իթտիքլէրի հալտէ, պէտէլի մալիւմիւ կէօնտէրմէլէրինի պէեան իտէրիզ։

ԱԼՄԱՆԻԱ ՎԵԼԻԻ ԱՀՏԸՆԸՆ

ԻՋՏԻՎԱՃԸ

Ցունիսին իւշիւնճի ճումա իրթէսի կիւնիւ եէնի կէլինին Պէրլինէ տուխուլի իլէ Ալմանիա վէլիի ահտընըն իզտիվաճը զինէթինէ պաշլանմըշ տրր։ Գու զինէթէ պիթիւն ալէմ տա վէթլի օլուպ, շու սաաթտա Պէրլինտէ, Ալմանիա խանէտանը հիւքմտարի ազալարընտան պաշգա, Էվրօբա հիւքմտարան խանէտանլարընըն մուրախասլարը, կրան տիւգլեր, բրէնսլեր, զօնթլար, վէ սաիր րիճալ պուլունուեօրլար։ Էօթէտէ, Ագսահ Ներգտա, տէհշէթլի պիր մուհարէպէ տեվամ իթտիկի հալտէ, Պէրլինտէ խսէ, մէրասիմի իզտիվաճիյէ՝ աֆիթապը միւսալէհա իլէ թէնվիր օլընմագտա, վէ արասընրա թարիխի ալէմտէ կէօրինէն զարայիպտէն պիրի օլմագ իւզրէ, Զարընն պիրատերի կրանտիւգ Միխայիլ Ալէքսանտրօվիչինե անընտա՝ Ճաբօնիա հիւքմտարը Միգատօնըն մուրախասը բրէնս Արիզուկուվա պուլունմագտա տրր։ Պունլար՝ տավէթիլէր սընրասընտա վէ այնի սուֆրատա հազըր օլարագ, պիթթապի կիւնիւն իգթիզասընճա իճրաի մէսէրրէթ իյլէմէքտէ տիրլեր։

Բրէնսէս Սիրիլ տը Մէքլէնպուրկ՝ վագտա տիլպէր տէնէճէք տերէճէտէ կիւզել տէյիլ տիր, ֆազատ չիրին վէ ճալիպ պիր գըզ տըր։ Պէրլինէ կիրտիկի կիւն, իրի, սիեահ վէ բարլագ կէօզլերի՝ պիթթին Ալմանլարա թէէսսիր իթմիշ տիր։ Միւշարիլէյհա՝ կիւլ բէնկլի աթլաստան վէ սընրմա թէլլեր իլէ իշլէմէլի պիր լիպաս կիյինմիշ, պօղազընտան բըրլանթալը պիր կէնտանլըգ ասմըշ, վէ սիմսիյահ սաչլարը իւզերինէ մուրասսա պիր թաճ գօյմուշ տըր։ Միւքէմմէլ պիր արապատա, կէլինին եանընտա օթուրմուշ օլան իմբերաթօրիցա, պէեազ լիպաս կիյինմիշ, պօղազընա զիւմրիւտտէն պիր կէրտանլըգ ասմըշ վէ սաչլարը իւսթիւնէ տէ քէզալիք պիր թաճ վազ իյլէմիշ տիր։ Պէրլինին գաբուսընտա արապա տուրմուշ, վէ չէհիր էմինի՝ ըէսմը խօշամէտի նութգընը իրատ իթտիկի սըրատա, խընճախընճ իզտիհամ իչինտէ տերին պիր սուսլըգ հիւքմ իթմիշ տիր։ Բրէնսէս, մուխթասար սէօզլեր իլէ վէրտիկի ճէվապընտա,

«Գալպիմէ թէէսսիր իտէն վէ պօզուլմագ եազըլար իլէ եազըմըշ պիր եատիկեար մագամընտա գալպիմտէ գալաճագ օլան իշպու հիւնի գապուլէ թէշէքքիւր իտէրիմ։ Պու կիւնտէն իթիբարէն իշպու կիւզել բայիթախթընըզտա եաշաեաճագըմա մէմնունըմ» տէմիշ տիր։

Պու ըէսմի գապուլը խիթամընտա, կէլինին շէրէֆինէ թօբլար աթըլմաեա պաշլամըշ, վէ բրէնսէս, պու սըրատա բէք միւթէասիր օլտուղընաան, մէնտիլիյէ, կէօզլերինտէն ագան եաշլարը սիլմէքտէ պուլունմուշ տըր։ Սէրայը իմբերաթօրինին իւհլան ալայընընը ուզուն պօյլու զապիթան վէ էֆրասը՝ արապանըն արգասընտան ալթլարա ըաքիպէն կիթմէքտէ, վէ պու ալայըն միւզիգասը, էհալինին շէվզլի «հուրրա՝» սէտալարը արասընտա տիւյլուն բարշալարը թէրէննիւմ իթմէքտէ օլուպ, օ էսնատէ պիւթիւն Պէրլին աեագտա օլմաղլե, հեր թարաֆտա մէսէրրէթ իճրաի հիւքմ իթմիշ, վէ արապա՝ ահէսթէ սուրէթլէ կիթտիկի սըրատա, կէլինին գայըն վալիտէսի իմբերաթօրիցա, պունտան պէօյլէ քէնտինին օլաճագ օլան Պէրլինին էպնիէյի միւքէլլեֆէսինի վէ ասարը սէնասթքեարանէսինի թէպէսսիմլէ կէօսթէրմիշ, վէ բրէնսէս՝ կիւլիւմսէմէլի թասվիրի վէ ճալիպ կէօզլերիյլե արապանըն բէնչիրէսինտէն խալգա պաշը իլէ իզհարը թէչէքքիւր իյլէմիշ տիր։

Սաաթ 6 տա, արապա, սէրայըն գաբուսընա վասըլ օլմաղլե, տերհալ սիւարիլեր տիզիրմիշ տիր։ Իմբերաթօր իլէ վէլիի ահտ վէ խանէտանը իմբերաթօրի բրէնսլերի՝ կէլինի խսթիզպալ իտէրէք, պիւյիւք մէրտիվէնէ կէօթիւրմիւշլեր, վէ պունըն պաշ թարաֆընտան բրէնսէսլեր գարշլամըշլար տըր։ Պէօյլէճէ պաշ վէքիլին, վիւքէլանըն, Բայխսթակ մէճլիսի ըէյիսլերի վէ ազալարընըն վէ սայիրէնին թօբլանմըշ օլտուղլարը տայիրլէրտէն կէչիլէրէք, պիւյիւք պիր սալօնա կիտիպ, օրատա, իմբերաթօր իլէ իմբերաթօրիցա, կիւվէյի իլէ կէլին, Մէքլէնպուրկ կրան տիւգիւ վէ կրան տիւշէս Անսաթասիա հուզուրընտա իզտիվաճ մուգավէլէսի իմզա իտիլմիշ, վէ պատէհու իմբերաթօր վէ իմբերաթօրիցա, կէլինի, քէնտիսի իչին հազըրլանմըշ օլան տայիրէյի մախսուսէեէ կէօթիւրմիշլեր տիր։

Ագշամ, սէրայը իմբերաթօրիտէ ֆամիլեաճա պիր զիեաֆէթ վէրիլմիշ, վէ պունտա Ալման վէ էճնէպի հիւքիմէթլերի մուրախասլարը հազըր պուլունմըշլար տըր։

* Ալմանիա վէլիի ահտը՝ 1882 մայիս 6տա, վէ բրէնսէս Սէսիլ՝ 1886 սեպտ. 20տէ տօղմուշլար տըր։

* Նիհաեէթ ըէսմը իզտիվաճ կիւնիւ օլան չըգան բաղար, էօյլէտէն սօնրա, կէլին վէ կիւվէյի իպատէթխանէեէ կիթմիշլեր տիր։ Իլք տէֆա իմբերաթօր, վէլիի ահտ, գարընտաշլարը, կրան տիւգ Հէս վէ կրան տիւգը Գօպուրկ իլէ պիրլիքտէ եաեա իպատէթխանէեէ կիրմիշ տիր։ Ազ սօնրա իմբերաթօրիցա՝ բրէնսէս Վիգթօրիա Լուիզա իլէ, վէ էն սօնրա կէլին՝ վալիտէսիյլէ կէլմիշլեր տիր։ Խանէտանը իմբերաթօրի իլէ կէլինին խանէտանը, խընճախընճ էհալի թարաֆընտան չիտտէթլէ ալգըշանմըշլար տըր։ Խանէտանը միւշարիէյհիմ իպատէթխանէյէ կիրտիքլերի սըրատա, օրկանօ թէրէննիմէ պաշլամըշ, վէ պատէհու թէղանիեաթը բուհանիյէ իճրա իտիլմիշ տիր։ Սէրայ վաիզի Տր. Տրիան. տէր, մէվգիյէ միւնասիպ պիր վազ վէրմիշ տիր։ Ըէսմը այինին խիթամընտա սէրայլըլար վէ միւսաֆիրլեր այնի մութանթան ալայ իլէ սէրայա ավաէթ իթմիշլեր տիր։ Ագշամ սէրայտա պիւյիւք պիր զիեաֆէթ վէրիլմիշ տիր։

Կէլին վէ կիւվէյիյ տիւնեանընն հեր թարաֆընտան զաեէթ կիւզել վէ զըյմէթտար հէտիեէլեր կէօնտէրիլմիշ տիր։

* Գարտինալ Գօբ, իմբ. Վիլհէլմ, Բաբա հազրէթլերինին պիր թէպրիք մէքթուպընը, վէ բրէնսէս Սէսիլ, միւշարիլէյհին հէտիյէլերինի թագտիմ իյլէմիշ տիր։

* Իմբ. Վիլհէլմ՝ պաշ վէքիլ տը Պիւլօվա գօնթլուգ իւնվանը վերմիշ տիր։

ԱՀՎԱԼԸ ՄՈՒՀԱՐԷՊԷ

ՎԷ ՄԻԻՍԱԼԷՀԱ

Ղազէթալար վէ թէլէկրաֆ աժանսալարը, էլան Ցուշիմատա վուգու պուլան տէնիզ մուհարէպէսինին թաֆսիլաթըյլա մէշղուլ տըրլար։ Ռուս ղազէթալարը, մէղքիւր մուհարէպէնին բաբօրլարընը նէշր իթմէքտէ օլուպ, պու բաբօրլարտա, ղազէթամըզտա զաթէն տէրճ իտիլմիշ օլան մալիումաթտան հէման ֆազլա պիր շեյ եօգ տըր։ Անճագ ֆէլաքէթին տէրէճէյի վէխամէթիյլէ պու պապտէքի մէսուլիյէթին աղըրլըզընը թախֆիֆ իտիճի պիր թազրմ սէպէպլէր տերմիեան իտիլմէքտէ տիր։

Հէր պիւյիւք մուհարէպէտէն սօնրա պիր միւտտէթ թաթիլ իտիլմէսի թապիի օլմազլէ, Ցուշիմա մուհարէպէսինտէն սօնրա տախի պիր թարաֆ՝ ֆիթուհաթընընն մէսէրէթինէ վէ տիկէր թարաֆ մաղլուպիեէթինին քէտէրինէ տալմըշ օլտուգլարընտան, չիմտիլիք պիր տերէճէ սիւքիւնէթ վագթը կէչիեօր. շու գատար քի Ռուսիա՝ եէնի պաշտան մուհարէպէյէ պաշլաեաճագ կիպի պիր թավր թութարագ, գարտաճա վէ տէնիզճէ թէտարիքեաթտա պուլունաբըզ կիպի, Ճաբօնիանընն տախի իհթիեաթը էլտէն պրագմաեարագ, հէր վագըթտան զիեատէ, հազըրլըգլար կէօրսիւկիւ խապէր վէրիլմէքտէ տիր։

Լաքին միւսալէհա խապէրլերի տէ շու էանատէ օլտուգճա էհէմմիյէթ քէսպ իթմէքտէ օլուպ, Ռուսիատա վիւքէլանընն վէ սաիր նուֆուզլը զէվաթընն, վէ խարճատէ Ամէրիգա բէյիսի ճիւմհուրը իլէ Ֆրանսա, Ինկիլթէրրա, Ալմանիա վէ սաիր հիւքիւմէթլերինին պու պապտէքի թէչէղպիւսլերի, զալիպա սէմէրէսիզ գալմաեաճագ տըր։ Աժանս Բիւթերէ Բէթրէսպուրկտան թէպլիղ օլունան պիր թէլէկրաֆա կէօրե, էվվէլքի կիւն Զարսգօէ Սէլօտա ագա օլունան մէճլիսի վիւքէլատա վէրիլէն գարար մուհիպինճէ, Ռուսիանընն, միւսալէհա շարթլարընը անլամագ արզուսընտա օլտուղը՝ Ուաշինկթընն վէ Բարիզ սէֆիրլերինէ իհպար իտիլմիշ տիր։ Մօրնինկ Բոսթ ղազէթասը՝ ըէյիս Մ. Բուզվէլթին, միւսալէհանընն գաթի շարթլարընը, Էվրօբա տէվլէթլերինին մուավէնէթիյլէ 24 սաաթա գատար Ռուսիայա թէպլիղ իտէպիլէճէկինի մէմուլ իթմէքտէ օլտուղընը, պիր մէնպաը մէվսուգտան ալտըղը խապէրէ պինաէն պէեան իյլէմիշ տիր։— Բէնչէնպիհ կիւնիւ Զար՝ Ամէրիգանընն Բէթրէսպուրկ սէֆիրինի հուզուրընա գապուլ իթմիշ տիր։ Բէզալիք Բէթրէսպուրկտան «Ֆրէմէնպլաթա» իշար օլունաուղընա նէզարէն, սօն տէֆա Զարընն թահթը ըրեասէթինէ ագտ օլընան մէճլիսի վիւքէլատա, խարիճիէ նազըրը Մ. Լամստօրֆ՝ Զարընն էֆքեարընը թէպտիլէ մուվաֆֆագ օլտուղընտան, միւսալէհա իւմիալէրի արթմըշ տըր։ Ճաբիօնիանընն չարթլարը միւթէտիլ օլմաղլէ, չայեանը գապուլ օլաճաղը մէմուլ օլունուեօր։

ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐԸՆ ԽԻԻԼԱՍԱԸ

Ցուշիմա մուհարէպէսինտէ էօլէն վէ պօղուլան Բուլարընը միգտարը 14,000 վէ էսիրլերին միգտարը 4600 քիշի օլտուղը՝ Ճաբօնիանընն Լօնտրա սէֆարէթի թարաֆընտան իլան իտիլմիշ տիր։ «Տէյլի Թէլէկրաֆ»ըն մուխպիրի՝ Սազէպօ խասթախանէսինի զիեարէթ իթմիշ տիր։ Մուխպիրի միմաիլէյհին գավլինճէ, Ռուս մէճրուհարընընն էքսէրիսի՝ զաթէն տէնիզ մուհարէպէսինտէն էվվէլ խասթա իմիշլեր։ Պունլարընն ահվալը ուրհիեէսի մէճմուն օլունաճագ սուրէթտէ օլմաեաք, թայֆալարտան չօգլար տէնիզ ալընընդ օլմաղընընտան, ֆէնա սուրէթտէ տէնիզ պուլանթընընա թութուլմուշլար վէ մուհարէպէտէ իշե եարամամըշլար տըր։— Ճաբօնլըլարընն էլինէ էսիր աիշէն Ռուս զապիթլերի՝ տիվանը հարպ հուզուրընա չընմագտան զօրգարագ, Ռուսիատա տավէթ իթմէք իսթէմէեօրլար իմիշ։ — Ռուսիա տօնանմասընտա, խասթա պագան գասարլարտան պաշգա տիկէր գասընլար տախի պուլունմուշ տըր։ Խասթախանէյէ իֆրազ օլընան կէմիլերտէքի գասընլարտա, տիկէր էսիրլեր իլէ պիրլիքտէ Ճաբօնլըլարա թէսլիմ օլմուշլար տըր։ Գունլարընն իչինտէ օլան ժէն. Բօժէսթվէնսքինին պալտըզը, խասթախանէտէ միւմաիլէյհ ամիրալը թէտավիյէ քէնտիսինին մէմուր իսթիսանի իսթիտա իյլէմիշ տիր։ —Ռուսիա վիւքէլասընընն՝ ուլինն ագտընա չալըշտըգլարը վէ եագընտա մուվաֆֆագ օլաճաղլարընը իւմիտ իթտիքլերի՝ Բէթրէսպուրկտան «Թանա» եազըլմըշ տըր։—Ճաբօնիա հարպկե նազրրը՝ ամիրալ Բօժէսթվէնսքիյէ պիր չիչէք տէմէթի իլէ պիր մէքթուպ կէօնտէրմիշ տիր։ Մէքթուպտա, Ռուսլարընն չէճատթը մեահ իտիլմիշ, վէ եագընտա միւմաիլէյհ ամիրալընն՝ Ճաբօնլը թապիպլէրին միւտտավաթըյլա քէսպ իֆագաթը թէմէննի իտիլմիշ տիր։ — Վլատիվօսթօգլիմանընը Ճաբօնլըլար չէտիտէն մուհասէրէ իթմիշլէր տիր։ Եագընտա սուլհ ագտ օլունմազ իսէ, օրասընը տա զասթ իտէճէքլէր տիր։—Իւչ Ռուս գրուազէօրիւ իլէ Մանիլաեա սըզընմըշ օլան ամիրալ Ինգուէթ, 24 սաաթա գատար օրատան կիթմէսի, եօգտա ալըզօնուլուպ, թէճհիզաթը չըգարըլաճաղը հագգընտա Ամէրիգա հիւքիւմէթինին վագը օլան թխթարընա գարշը կէչտիկինտէն, հիւքիւմէթի միւշարիէյհա, թէպլիղաթը միւէսսիրէ իճրա իյլէմիշ, վէ Ռուսիա հիւքիւմէթի, միւմաիլէյհ ամիրալա Ամէրիգանընն թէպլիղաթընա իթթիպա իթմէսինի, եանի թէճհիզաթը չըգարըպ, սէֆինէլերին թամիրաթըյլա մէշղուլ օլմասընը էմր իյլէմիշ տիր։ —Ցուշիմա մուհարէպէսինտէ Ռուս հարպ սէֆինէլերինին էքսէրիսի՝ Ճաբօնըն տէնիզ ալթը հարպ սէֆինէլերի մարիֆէթիյլէ մահվ իտտիտիկի թէհագգուգ իթմիշ տիր տէնիեօր. տիկէր թարաֆտան պու մուհարէպէտէ, Ճաբօնընն՝ տէնիզ ալթը սէֆինէլերի գուլլանմաեարագ, անճագ ամիրալ Թօկօնընն էհարէթիյլէ նէթիճէյի մալիումէնին էյտէ իտիլիկի պէեան օլունուեօր։ — Ինկիլթերրա բարլամէնթասընընտա, պաշ վէքիլ՝ Ֆրանսա իլէ Ինկիլթէրրանընն հիւանի միւնասէպաթընը իսլալ իտէպիլէճէք հիչ պիր իխթիլաֆ մէվճուտ օլմասընընը պէեան իյլէմիշ տիր։ (ալգըշար)։ Ինկիլիզ տօնանմասընընն թէճհիզաթընա կէլինճէ, պու ճիհէթ Ինկիլթէրրանընն էմրը միւտտաֆաասընընն էն մուհիմմ վէ զարուրի գըսմը օլուպ, պու խուսուստա պիզիմ մէվգիմիզ՝ տիկէր տեվլէթլերին մէվգիլերինտէն պիւպիւթիւն ֆարգը տըր» տէմիշ տիր։

ՏԻՆՔԻ ՎԷ ԿԻՃԷՔԻ ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐ

Տիւն վէ կիճէ ալընան թէլէկրաֆնամէլէր՝ միւսալէհա իւմիալէրինի վէ թէշէպպիսալէրինի թագվիյէ իթմիշլէր տիր։ Ամէրիգա բէյիսի ճիւմհուրը՝ Ճաբօնընն շարթլարընը՝ Զարա թէպլիղ իթմիշ, վէ եագընտա Ճաբօնընն պիճհիւմլէ մէթալիպաթընը հավի պիր բրօթօգոլ տախի թագտիմ իտէճէք իմիշ։ Մէղքիւր շարթլար՝ միւթէտիլ օլմաղլէ, գապուլ օլունաճաղը մէմուլ օլունուեօր։ Նէթիճէյի գաթիյէնին տիւն կիճէ մալիում օլաճաղը՝ Ուաշինկթընտան ալընան պիր թէլէկրաֆտա իշար իտիլմիշ տիր։— Շիմտի, քեաֆֆէյի տէվլէթլերին սուլհը արզու իթտիքլերի գաթիլն անլաշըլմըշ տըր. պու պապտէ միւթէֆիգզէն միւրաճաաթ իտէճէքլերի թէէմին օլունուեօր։— Զար՝ Ամէրիգանընն Բէթրէսպուրկ սէֆիրի իլէ կէօրիւշտիւքտէն սօնրա, Ճաբօնիանընն չէրսիթի սուլհիէսինի Ռուսիանընն անլամագ արզուսինտէ օլտուղը՝ Բարիզ վէ Ուաշինկթընն Ռուս սէֆիրլերինէ պիլտիրիլմիշ տիր։— Բարիզ վէ Պէրլին պօրսալարընտա Ռուս ֆօնտօլարը՝ միւսալէհա մուխասէրաթընա կիրիշմիշ օլմասընտան տօլայը իւսթէ գօյմուշլար տըր։

* Ամիրալ Բօժէսթվէնսքինին սօն տէնիզ մուհարէպէսի հագգընտա քի իլք բաբօրը Բէթրէսպուրկա վասըլ օլմուշ տըր. պու բաբօրտա, միւմաիլէյհ, էգճիւմլէ օ մուհարէպէտէ քէնտիսի գօմանտանլըգը թէրք իթմէյէ մէճպուր օլուպ, էրքեանը հարպընտան պիր գըսմը իլէ պիրլիքտէ, վէ զայագըլ հալտէ Պօյն նամ թօրբիտօ քէչէրինէ նագլ իտիլտիկինի վէ գօմանտանլըգը՝ ամիրալ Նէպոկաթօվընն տէրէօտտէ իյլէտիկինի, վէ կիճէ վագթը Պօյն՝ տօնանմայը զայագ իտիպ, սապտիլայընն Տիմիթրի Տօնսգոյ սէֆինէսինի, իքի թօրբիտօ իլէ կէօրիւշտիւքլէրինի, վէ Պօյնտա պուլունան Օսլապիա թայֆասընընն պիր գըսմը՝ Տիմիթրի Տօնսգոյա վէ քէնտիսի տէ Պէտովի թօրբիտօ քէչէրինէ նագլ իտիլտիկինի, վէ մայիսին 28ինճի ագշամը, Պօյն զըրհլըսընընն, Ճաբօնընն իքի թօրբիտօսընա թէսլիմ օլտուղ։

իլերիյէ կիտէրէք, տիեէպիլիրիզ քի, Ճաբօնլլար, Եվրոբալլարա վէ անլէրին մամուլաթը սէնահեէսինէ հայրան օլուեօրլար։ Ճաբօնլլար, զարպ ճէմաաթլարընը թահգիր իթմէեիպ, պիլաքիս անլէրէ մէտեունը չիւքրան օլուպ, պու կիւն թէրագգըեաթը հազըրէլէրինի Եվրոբալլարա պօրճլու օլտուգլարընը ալէնէն իգրար իտիեօրլար։ Պիր թարաֆտան տա Եվրոբա մէտէնիյէթինին պալէասընա վասըլ օլմաեա չալըշմալարը՝ Եվրոբաեա օլան մուհապէթլէրինէ տէլիլ տիր։ Ճաբօնիա նուֆուզունըն Ագսաի Շարգտա եաեըլմասը՝ Եվրոբա մէտէնիյէթինին եաեըլմասընա եարտըմ տըր։ Ճաբօնիա, պիր նէվ քէօբրիւ օլուպ, Եվրոբա մէտէնիյէթի՝ Ագսաի Շարգա վասըլ օլմագ իչին պու քէօբրիւէն կէչէճէք տիր։»

ՉՈՒՇԻՄԱ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻՆԻՆ ՀԻՔԵԱՅԷՍԻ

(Տէյլի Թէլէկրաֆ մուխպիրինին վէրտիկի թաֆսիլաթընա տէվամը.)

Ասըլ մուհարէպէ՝ Մայիսին 27նճի ճումա իրթէսի կիւնիւ, էօյլէտէն 2 սաաթ սօնրա պաշլատը, վէ գարատա պուլունանլար, եէր ալթընտան իչիտիլէն կիւրիւլթիւլէր կիպի, պիլա ֆասլա օն իքի սաաթ տէհշէթլի թօր կիւրիւլթիւսիւ իչիթտիլէր։ Բազար սապահը, սաաթ 2ռէ թօբլարընն կիւրիւլթիւսիւ պիր ազ տուրատու, լաքին Ճաբօն տօնանմասընընն թէրթիպի ասլա պօզուլմատը, վէ մուհարէպէ պիր տագըգա պիլէ քէսիլմէտի։ Արասըրա թօր կիւրիւլթիւսիւ քէսպը չիտտէթ իտիեօր, վէ պիր տագըգա տուրատուգտան սօնրա թէքրար պաշլաեօր իտի։ Թօկօնընն զըրհլըսընտա պուլունանլար իչին, գարշըլարընտաքի մէնզարէ կէօրիւլմէյէ չայեան օլմասըյլա պէրապէր, ղաեէթ միւէսսիր իտի։ Բազար սապահը պու պիւյիւք մուհարէպէ խիհամ պուլտու։

Պալթիգ տօնանմասը՝ պիր գաչ կիւն էվվէլ թէչքիլ օլունմուշ, վէ էսկի վէ եավաշ հարէքէթ իտէն սէֆինէլէր աչըղա չըգարըլմըշ իտի։ Պու տօնանմա, Պալի քէօրֆէզինի կէչտիքտէն սօնրա, Ցուշիմա պօղազընընն եօլունու թութտու, վէ իլք տէֆա Քէլբարթ ատասը էօնիւնտէ կէօրիւնտիւ։ Թէքմիլ զըրհլը վէ նիմ զըրհլը սէֆինէլէր իլէ գրուազէօր, Թօրբիտօ, խասթախանէ վէ սաիրէ ճէման 30 բարչա կէմիտէն միւրէքքէպ օլան պու ճէսիմ տօնանմա, սաաթտա 10 միլ սիւրաթը հարէքէթլէ, չըմալը չարգ թարիգիյէ Ցուշիմա ատասընընն Գաուրէգագի պրունունընն էօնիւնտէն կէչմիշ տիր։ Տօնանմա ասլա իսթիքշաֆաթ իճրա իթմէեիպ, տօղրուճա Ցուշիմա սուլարընա իլէրլէմիշ, վէ Ճաբօնլլար՝ տիւշմէնին ֆէվգէլատէ էմնիեէթ քէսպ իթմիշ օլտուղընը անինատ անլամըշլար տըր։ Թօկօնընն տօնանմասը պիր մահէլլը մախսուստա կիզլէնմիշ օլուպ, հագգընտա գաթի պիր սիւքիւթ իսթիեար իտիլմիշ իտի։ Թօկօ՝ Ռուսլարը կէօրէպիլիեօրտը, լաքին Ռուսլար՝ Թօկօյը կէօրէմէեօրլարտը։ Ճաբօնլլարընն պուլունաբղը մահէլլէտէն Ռուսլարընն խապէրտար օլմատըգլարընը՝ վուգուաթ իսպաթ իթտի։ Ռուսլար, զիեատէ եագլաշտըգլարընտա, Բօժէսթվէնսքի տօնանմասընընն թէրթիպաթը անլաշըլտը, վէ իչթէ օլ վագըթ Ճաբօնլլար՝ էվվէլճէ հազըրլատըգլարը բլանը մէվզրի իճրայէ գօյմաեա պաշլատըլար։ Սապահլաեընն սաաթ 10տա Ռուս տօնանմասը եագլաշմաեա պէտ իլէ, տահա զիեատէ չըմալ թարաֆընա տօղրու թէհտիտավէր պիր նիւմայիշ իճրա իթտի։ Էօյլէտէն սօնրա, թամ սաաթ 2ռէ, Ճաբօնլլար իլք կիւրէյի Քէլբարթ ատասը սահիլինտէն 20 միլ չըմալը չարգա աթտըլար։ Հավանընն սիսլի օլտուղը եանլըշ տըր։ Հավա կիւղէլ, պէրրահ, ֆագաթ տէնիզ տալղալը իտի։ Զաթէն Գօրէա պօղազընտա սիւքիւնէթ նատիր օլուպ, օրատա սիեահ տալկալար տահմա քէօբիւքլիւ վէ կիւրիւլթիւլի տիր։ Պու սէպէպլէ տօնանմանընն մուամէլաթը ֆէվգէլատէ միշքիլ իտի։

Ֆիլվագը, օ ճէսիմ զըրհլըլարընն իլէրլէմէսի վէ Ճաբօն Թօրբիտօ քէչէրլէրինին տէ կէօյիսլէրինի տաղ կիպի եիքսէլէն սուլարա գարշը կէրէրէք, տալղալարընն իւզէրինտէ պէչիքվարի սալլանմասը մէնզարէսի՝ չայեանը թէմաշա օլուպ, պու մուհարէպէ, ատէթա անասըրա գարշը իտի։ Ճաբօնլլարընն աթտըգլարը հէման հէր պիր կիւրլէ՝ մագսէտէ էրիպ, վազիֆէի թախրիպիէսինի իճրա իթմէքտէ վէ բիւր հիատէթ քէսիլմիշ օլան Ճաբօնլլար, Ռուս սէֆինէլէրինին էն մուհիմմ վէ ճանլը գըսըմլարընա նիշան ալարագ, աթըլան հէր պիր կիւրլէ՝ իսթէնիլէն թարաֆա էնտիրիլմէքտէ իտի։ Պիւթիւն Ճաբօն Թօրբիտօ քէչէրլէրի՝ զըրհլըլարընն սալ թարաֆընտա պուլունուպ, տիւշմէնի գօվալաեօրլարտը։ Թօկօ՝ Միգազա զըրհլըսընտա պուլունտըղը հալտէ, պու մուամէլաթը պահրէյէ գօմանտա իթմէքտէ իտի։

Մուհարէպէ տէհշէթլի իտի։ Պօրտին սընրֆընտան պիր Ռուս զըրհլըսը աթէշ ալտը։ Ռուսլար, զարպ թարաֆընա տէօնտիւլէր, Ճաբօնլլար տա այնընը եաբըլար։ Ճաբօնիանընն իքինճի ֆիլօսընտան պէշ զըրհը՝ ամիրալ կէմիսի իւզէրինէ աթէշ եաղտըրտըգլարընտան, մէզքիւր զըրհը, աթէշ իլէ տիման արասընտա, աթէշտէն պիր եըղընթը հալի քէսպ իթտի։ Այնի վագըթտա Ճաբօնընն պիրինճի ֆիլօսը հիչ տուրմագսըզըն աթէշ իթտիկի հալտէ, Ռուսլարընն գարշըսընտա պիր մէվզի թութտու, վէ տիւշմէնին էօնիւնտէքի սէֆինէլէրի վուրմագ իւզրէ, հարպ սէֆինէլէրինի իլէրիյէ սիւրտիւ։ Ճաբօնընն իւչիւնճիւ ֆիլօսը, Ռուսլարընն արգասընտան հիւճում իթտիկի կիպի, իքինճի ֆիլօ տախի չըմալ եօլու իւզէրինտէ տուրարագ, օ եօլու գաբամըշ օլտուղընտա, մուհասէրէ թէքմիլ օլտու։ Ռուսլար, վագտա պու տէմիրտէն զինճիրի գըրմաեը թէճրիպէ իթտիլէր իսէ տէ, իքի տէֆա տա Ճաբօն Թօրբիտօ քէչէրլէրինտէն կէրի սիւրիւլտիւլէր։ Պու հալ՝ իրթէսի կիւնէ գատար տէվամ իթտի։ Քեաֆէյի Ռուս հարպ սէֆինէլէրինին աթէշէ վէրիլմէսի վէ Թօրբիլէր վասրթասըյլա պաթըրըլմասը էմր օլունմուշ իտի։

Կիճէնին գարանլըղընտա չիտտէթլի բաթլաեըշլար իչիտիլտի։ Պիր չօգ Ռուս սէֆինէլէրի իչէ եարամազ հալէ կէլտիլէր։ Ատէթա պիր ճէհէննէմ իտի։ Էլէքթրիգ բրօժէքթէօրլէրինին ըշըղըյլա, Ռուս հարպ սէֆինէլէրի իչինտէքի ատէմլէրին մէճնուն կիպի պիր եանտան օ պիր եանա գօչուշտուզլարը կէօրիւնիւեօրտը։

Թօկօ, Ռուսլարա քիւլլեեէթլի մուհիմմաթ սարֆ իթտիրմէյի ֆիքրինէ գօյմուշ իտի։ Վագտա տա աթէշլէրինին ազալմասընա պագըլըրտա, մուհիմմաթլարընն կիթտիքճէ թիւքէնմէքտէ օլտուղը անլաշըլըեօրտը։ Թօկօ, պու հալտէն իսթիֆատէ իթտի։

Մուհարէպէնին էն տէհշէթլիսի՝ բազար կիւնիւ վուգու պուլուպ, տիւշմէնին տէօրթ զըրհլրը պաթտը։ Ռուսլարընն ինթիզամը, կէմիլէրինին թէրթիպաթը պօզուլտու։ Օնտան սօնրա պիր գաչ խուսուսի գավկալար վուգուա կէլտի։ Թօկօ, Ռուսլարընն կէլտիկի եօլու գաբամըշ օլտուղընտան, պունլար, չըմալա տօղրու ֆիրարա պաշլատըլար։ Ճաբօն տօնանմասը, ֆէվգէլատէ սէրի իւլ հարէքէթ օլմասըյլա, պու սըրատա պիւյիւք իչ կէօրտիւ։ Հէր պիր Ճաբօն սէֆինէսի, Թօկօնընն էմրի ալթընտա, էլտէն կէլէնի եաբաբ։ Պու հիւճում ազ վագըթ սիւրտիւ, ֆագաթ չիտտէթլի իսի։ Ճաբօնլլար, խայլի ուզագլանտըգլարընտա, տէրհալ եիւզլէրինի Ռուսլարա չէվիրտիլէր վէ Բօժէսթվէնսքիյէ գարշը պիր գալէ թէչքիլ իթտիլէր։

Օնտան սօնրա Ռուսլարընն վագիյէթի մէյեուսիեէթպախշ իտի։ Ճաբօն սէֆինէլէրի՝ Վլատիվօսթօգա կէօթիւրէն եօլու գաբամըշ օլտուգլարընտան, Ռուսլար, էօյլէտէն սօնրա, սաաթ 5տէ պիւսպիւթիւն չաշըրտըլար, վէ տիւմէնինի զայպ իտէն կէմիլէր կիպի, էսէն ռիւզկեարընն իսթիգամէթիյլէ տալկալար իւզէրինտէ չալգանմաեա պաշլատըլար։ Պաղը սէֆինէլէր իոէ, գըմըլտանմաեա պիլէ միւգթէտիր տէյիլ իտիլէր։ Օլ վագթա գատար Ճաբօնլըլարա հիչ պիր զարար օլմատը, ֆագաթ Ռուս տօնանմասը մահվ օլմուշ, վէ Ճաբօնիա տօնանմասը, թարիխտէ էն պիւյիւք ֆիթուհաթլարտան պիրինի գազանմըշ իտի։

Թօրբիտօ քէչէրլէրին պէչինճի ֆիլօսը, տիւշմէնին հարպ սէֆինէլէրի իւզէրինէ հիւճում իթտի։ Այնի վագըթտա տօնանմանընն իքինճի ֆիլօսը՝ Թօրբիտօլարընն իչինի գօլայլաթմագ իւզրէ տիւշմէնին իւզէրինէ աթէշ եաղտըրմագտա իտի։ Վագտա Ռուսլար տա, արը սիւրիւսիւ կիպի էթրաֆլարընը գուշաթմըշ օլան Ճաբօն Թօրբիտօլարը իւզէրինէ եօգարատան աշաղըեա աթէշ եաղտըրմագտա իտիլէր իսէ տէ, աթէշ՝ պունլարընն իւզէրինտէն կէչիպ տուեուն իչինտէ սէօնմէքտէ իտի։ Թութուչան Ռուս սէֆինէլէրի՝ տէհշէթլի կիւրիւլթիւլէր իլէ վէ եըլտըրըմ կիպի սիւրաթլէ պաթըեօրլար իտի։

Ագշամ իւսթիւ էօյլէ միւտհիշ մէնզարէլէր զուհուրա կէլտի քի, ինան գալպինին միւթէէսսիր օլմամասը գապիլ տէյիլ իտի։ Օ տաղ կիպի Ռուս կէմիլէրի, տիրէքլէրինի, պաճալարընը զայպ իթմիշ, վէ եանլարը տէլինմիշ օլտուղը հալտէ, տալկալարընն ագընթըսը իւզէրինտէ չալգանըպ տուրուեօրլարտը։ Պու սէֆինէլէրին էնգազընա սարըլմըշ օլան պիչարէ թայֆալար իսէ, Ճաբօնլըլարտան, աճը աճը ֆիղանլար իլէ եարտըմ տիլէեօրլար իտի։

Իչթէ պու սուրէթլէ օ տէհշէթլի տէնիզ մուհարէպէսի, Մայիսին 29ընճը բազար կիւնիւ խիթամ պուլտու։

Մ. ՏԷԼԳԱՍԷՆԻՆ ԻՍԹԻՖԱՍԸ

Ֆրանսա խարիճիէ նազըրը Մ. Տէլգասէնին իսթիֆասը՝ բոլիթիգա ալէմինտէ խայլի հէյէճանը մուճիպ օլմուշ տըր։ Մ. Տէլգասէ, 7 սէնէտէն պէրի մէզքիւր մէմուրիյէթի իյֆա իտիպ, Ֆրանսանընն մէնաֆիինէ բէք չօգ խըզմէթլէր իթտիկի վէ Ֆրանսա իլէ տիկէր պազը հիւքիւմէթլէր պէյնինտէ իթիլաֆ մուահէտէլէրի ազընա մուվաֆֆագ օլուպ, պու կիւն օ ահանամէլէր՝ Եվրոբա բոլիթիգասընճա պիր մուվազէնէի գավիյէ հասըլ իթմիշ օլտուղը հալտէ, Մ. Տէլգասէ, պու խըզմէթլէրի վէ մուվաֆֆագըյէթի սայէսինտէ, Ֆրանսըզլարտան պաշգա, տիկէր միլլէթլէր, էզճիմէլէ Ինկիլիզլէր նէզտինտէ տախի հիւրմէթ վէ թէվէճճիհ գազանմըշ օլմասըյլա, պու տէֆա մէմուրիյէթինտէն գաթէն իսթիֆասը՝ թէէսսիւբ վէ թէէսսիֆի ազիմ հասըլ իյէմիշ տիր. եալընըզ Ալմանլար, պու թէէսսիրէ իշթիրաք իթմէմիշլէր տիր. չինքի Մ. Տէլգասէ, եէտի սէնէլիք մէմուրիյէթի էնասընտա հէման քեաֆֆէյի թէչէպպիւսէլէրինտէ մուվաֆֆագ օլմուշ իսէ տէ, Մարօգ մէսէլէսինտէ Ինկիլթէրրա, Իթալիա վէ Իսբանիա հիւքիւմէթլէրիյլէ ազտը իթիլաֆ իտիպ ֆագաթ Ալմանիաեա եալընըզ իսպարը քէյֆիյէթ իլէ իքթիֆա իթմէսի, անը խօշնուտ իթմէտիկինտէն, պու հալ՝ Ալմանիա թարաֆընտան պիր թագըմ չիքեաեէթլէրէ գաբու ալմըշ, վէ սոն տէֆա Մարօգ էմիրիյլէ իճրաի միւզաքէրաթ իթմէք իւզրէ, ալէագատար հիւքիւմէթլէր թարաֆընտան մահէլլինէ մուրախսալար կէօնտէրիլմիշ իսէ տէ, Մարօգ հիւքիւմէթի, Ֆրանսանընն իսլանաթ թէքլիֆլէրի, թանճէրտէ պէյն էլ տիւէլ պիր գօնֆէրանստա միւզաքէրէ օլունուպ թաստիգ իտիմէտիքճէ, օ թէքլիֆլէրին գապուլ իտիլմէեէկինի պէեան իթմէսի, իչին բէնկինի պիւսպիւթիւն տէյիրտիրմիշ տիր։

Ալմանիա հիւքիւմէթինին թէվիգիյլէ Մարօգ հիւքիւմէթի թարաֆընտան զուհուրա կէլէն պու մուամէլէ, Մ. Տէլգասէնին բոլիթիգասընա մուղայիր օլտուղընտան, վէ կէօրիւնիւր քի չու սըրատա Ֆրանսա հիւքիւմէթի՝ ահվալը սիեասիյէճ թէհլիքէլի պիր բոլիթիգայա սալիք օլմագ իսթէմէտիկինտէն, պու պապտէ Ֆրանսա հէյեէթի վիւքէլա ռէյիսի Մ. Բուվիյէ իլէ խարիճիէ նազընը պէյնինտէ իխթիլաֆ հասըլ օլմուշ, վէ Մ. Տէլգասէնին Մարօգ մէսէլէսինտէ իթթիխազ իթտիկի խաթթը հարէքէթ, պաշրճա Սօսիալիսթ ֆըրգասը թարաֆընտան տախի չիտտէթլէ մուախէզէ իտիլմիշ օլտուղընտան, միւմանէյէ՝ նիհայէթ իսթիֆաեա մէճպուր օլմուշ տըր. չինքի պու ֆըրգա, հէր տիւրլիւ վէսայիթ ու թէտապիրին իթթիխազըյլա, միւսալէհանընն մուհաֆազասընա թարաֆտար օլմասըյլա, Մարօգ մէսէլէսինտէ Ալմանիանընն խօշնուտ իտիլմէվսինի վէ պու եիւզտէն Ֆրանսա իլէ Ալմանիա պէյնինտէքի միւնասէպաթը հասէնէյէ խալէլ կէթիրիճի վէ պէլքի տէ միւսալէհանընն իխլալընա սեպպիյէթ վէրիճի պիր խաթթը հարէքէթ։ Թութուլմասընը միւնասիպէթսիզ պուլմուշ տըր։

Շիմտի Մ. Տէլգասէնին իսթիֆասը, Ալմանիանընն պիր ֆիթուհաթը ատտ օլունուեօր իսէ տէ, տիկէր թարաֆտան Մարօգ հիւքիւմէթինին թէքլիֆ իթտիկի պէյն էլ տիւէլ գօնֆէրանս, չաեէտ թէճճմիւիտէր իսէ, պունտա էքսէրիյէթին վէրէճէկի ռէյլերին Ֆրանսա լէհինտէ օլաճաղը մուհագգագ կէօրիւնիւեօր, զիրա Ֆրանսանընն Մարօգ բոլիթիգասը՝ Ինկիլթէրրա, Իթալիա վէ Իսբանիա հիւքիւմէթլէրի թարաֆընտան զաթէն թասվիպ իտիլմիշ օլտուղը կիպի, Ռուսիանընն տա, քէնտի միւթէֆիֆիգինէ գարշը ռէյ պէեան իտէճէկի մէմուլ տէյիլ տիր։

Շուրասը ինքեար օլունամազ քի, Ալմանիանընն, Մարօգտա, Ֆրանսա իլէ պէրապէր այնի հուգուգա մալիք օլմաեը իսթէմէսի, մուվաֆֆագը մասլահաթ օլամազ։ Ֆրանսա, Ճէզայիրին պիր նօգթասըյլա Մարօգա հէմնուտուտ օլուպ, Մարօգընասը գապիլէլէրի, արասըրա Ճէզայիր էեալէթլէրինին ասայիշինի իխլալ իթտիքլէրինտէն, մէզքիւր ասըլարընն թէճավուզաթընը մէն իթմէք իւզրէ, Մարօգընն միւհթաճ օլտուղը իսլահաթը տախիլիյէնին, կէրէք հէմնուտուտ օլմասը վէ կէրէք տիկէր հիւքիւմէթլէրտէն զիեատէ թիճարէթճէ Մարօգընն իչէրինէ ալէագատար պուլունմասըյլա, Ֆրանսայը, պունտան էվվէլ Մարօգ հիւքիւմէթի հագգընտա պազը թէչէպպիւսաթ իճրասընա մէճպուր իթմիշ տիր. անճագ Ֆրանսա, պու թէչէպպիւսաթը խուսուսընտա Ինկիլթէրրա, Իթալիա վէ Իսբանիա հիւքիւմէթլէրիյլէ տէ էվվէլճէ ուզլաշմըշ իսէ, պու տա, մահզա անլէրին տէ, եա Մարօգա հէմնուտուտ, եախօտ Պահրը Սէֆիտ տէվլէթլէրի օլմալարընտան նէշէթ իյլէմիշ տիր։ Հալպուքի Ալմանիա, Մարօգտա, Ֆրանսանընն վէ օ պիր տէվլէթլէրին հայիզ օլտուգլարը մէնաֆիյէ վէ թիճարէթէ մալիք օլմատընը հալտէ, միւսավի իմթիեազլարա սահիպ օլմագ իտտասընտա օլմազ։ Պուրասը, էլպէթթէ թէքլիֆ օլընան պէյն էլ տիւէլ գօֆէրանստա թաստիգ օլունճաճագ տըր։ Ալմանիա հիւքիւմէթինին չիմտիքի իթիրազաթ վէ չիքեաեաթը, անճագ Ֆրանսանընն, Մարօգ հիւքիւմէթի վէ տիկէր ալէագատար հիւքիւմէթլէր իլէ ազտը իթիլաֆընը վագթընտա քէնտիսինէ ռէսմէն վէ սուրէթի մաթլուպտէ թէպլիգ իտէմէմէսինտէն իլէրի կէլմիշ տիր։

* Միւմանէյէհէ խալէֆ մագամընտա կէօսթէրիլէն նամզէտլէր միեանընտա Ֆրանսանընն Տէրիսսատէթ սէֆիրի Մ. Գօնսթան տախի պուլունուեօր։

ԻԽԹԱՐԸ ՄԱԽՍՈՒՍ

Ապօնէլիք միւտաէթլէրի խիթամ պուլմուշ օլան թաչրա միւհթէրէմ ապօնէլէրիմիզին, զազէթալարընն տէվամընը արզու իթտիքլէրի հալտէ, պէտէլի մալիւմիւ կէօնտէրմէլէրինի պէեան իտէրիզ։

ԱԼՄԱՆԻԱ ՎԷԼԻԻ ԱՀՏԸՆԸՆ

ԻԶՏԻՎԱԾԸ

Ցունիսին իւշիւնճի ճումա իրթէսի կիւնիւ եէնի կէլինին Պէրլինէ տուխուլի իլե Ալմանիա վէլիի ահտընին իզտիվաճը զինէթինէ պաշլանմըշ տըր։ Պու զինէթէ պիթիւն ալէմ տա վէթլի օլուպ, շու սաաթտա Պէրլինտէ, Ալմանիա խանէտանը հիւքմտարի ազալարընտան պաշգա, Էվրօբա հիւքմտարան խանէտանլարընին մուրախասլարը, կրան տիւգլէր, բրէնուլէր, զօնթլար, վէ սաիր ռիճալ պուլունուեօրլար։ Էօթէտէ, Ագսահ Ճարգտա, տէհշէթլի պիր մուհարէպէ տեվամ իթտիկի հալտէ, Պէրլինտէ իսէ, մէրասիմի իզտիվաճիյէ՝ աֆիթապը միւսալէհա իլե թէնվիր օլընմագտա, վէ արասընրա թարիխի ալէմտէ կէօրինէն զարայիպտէն պիրի օլմագ իւզրէ, Զարընն պիրատէրի կրանտիւգ Միխայիլ Ալէքսանտրօվիչինե անընտա՝ Ճաբօնիա հիւքմտարը Միգատօնընն մուրախասը բրէնս Արիզուկուվա պուլունմագտա տըր։ Պունլար՝ տավէթիլէր սըրասընտա վէ այնի սուֆրատա հազըր օլարագ, պիթթապի կիւնիւն իգթիզասընճա իճրաի մեսէրրէթ իյլէմէքտէ տիրլէր։

Բրէնսէս Սիրիլ տը Մէքլէնպուրկ՝ վագտա տիլպէր տէնէճէք տերէճէտէ կիւզել տէյիլ տիր, ֆազատ չիրին վէ ճալիպ պիր գըզ տըր։ Պէրլինէ կիրտիկի կիւն, իրի, սիեահ վէ բարլագ կէօզլերի՝ պիթթիւն Ալմանլարա թէէսսիր իթմիշ տիր։ Միւշարիլէյհա՝ կիւլ բէնկլի աթլաստան վէ սըրմա թէլլէր իլե իշլէմէլի պիր լիպաս կիյինմիշ, պօղազընտան բըրլանթալը պիր կէնտանլըգ ասմըշ, վէ սիմսիյահ սաչլարը իւզէրինէ մուրասսա պիր թաճ զօյմուշ տըր։ Միւքէմմէլ պիր արապատա, կէլինին եանընտա օթուրմուշ օլան իմբէրաթօրիցա, պէեազ լիպաս կիյինմիշ, պօղազընա զիւմրիւտտէն պիր կէրտանլըգ ասմըշ վէ սաչլարը իսթիւնէ տէ քէզալիք պիր թաճ վազ իյլէմիշ տիր։ Պէրլինին գաբուսընտա արապա տուրմուշ, վէ չէհիր էմինի՝ բէսմը խօշամէտի նութզընը իրատ իթտիկի սըրատա, խընճախընճ իզտիհամ իչինտէ տէրին պիր սուսլըգ հիւքմ իթմիշ տիր։ Բրէնսէս, մուխթասար սէօզլէր իլե վէրտիկի ճէվապընտա,

«Գալպիմէ թէէսսիր իտէն վէ պօզուլմագ եազըլար իլե եազըմըշ պիր եատիկեար մագամընտա գալպիմտէ գալաճագ օլան իշպու հիւսնի գապուլէ թէշէքքիւր իտէրիմ։ Պու կիւնտէն իթիբարէն իշպու կիւզել բայիթախթընըզտա եաշաեաճաղըմա մէմնունըմ» տէմիշ տիր։

Պու բէսմի գապուլը խիթամընտա, կէլինին շէրէֆինէ թօբլար աթըլմաեա պաշլամըշ, վէ բրէնսէս, պու սըրատա բէք միւթէսսիր օլտուղընաան, մէնտիլիյէ, կէօզլերինտէն ագան եաշլարը սիլմէքտէ պուլունմուշ տըր։ Սէրայը իմբէրաթօրինին իւհլան ալայընը ուզուն պօյլու զապիթան վէ էֆրասը՝ արապանը արգասընտան ալթլարա բաքիպէն կիթմէքտէ, վէ պու ալայը միւզիգասը, էհալինին շէվզլի «հուրրա՞» սէտալարը արասընտա տիւյլուն բարչալարը թէրէննիւմ իթմէքտէ օլուպ, օ էսնատէ պիւթիւն Պէրլին աեագտա օլմաղլէ, հէր թարաֆտա մէսէրրէթ իճրաի հիւքմ իթմիշ, վէ արապա՝ ահէսթէ ռուբէթլէ կիթտիկի սըրատա, կէլինին գայրը վալիտէսի իմբէրաթօրիցա, պունտան պէօյլէ քէնտինին օլաճագ օլան Պէրլինին էպնիէյի միւքէյլէֆէսինի վէ ասարը սէնաաթքեարանէսինի թէպէսսիմլէ կէօսթէրմիշ, վէ բրէնսէս՝ կիւլիւմսէմէլի թասվիրի վէ ճալիպ կէօզլերիյլե արապանը բէնչիրէսինտէն խալգա պաշը իլե իզհարը թէչէքքիւր իյլէմիշ տիր։

Սաաթ 6 տա, արապա, սէրայը գաբուսընա վասըլ օլմաղլէ, տէրհալ սիւարիլէր տիզիլմիշ տիր։ Իմբէրաթօր իլե վէլիի ահտ վէ խանէտանը իմբէրաթօրի բրէնսլերի՝ կէլինի խաթիզպալ իտէրէք, պիւյիւք մէրտիվէնէ կէօթիւրմիւշլեր, վէ պունընն պաշ թարաֆընտան բրէնսէսլեր գարշըլամըշլար տըր։ Պէօյլէճէ պաշ վէքիլին, վիւքէլանընն, Բայսթակ մէճլիսի բէյիսլերի վէ ազալարընն վէ սայիրէնին թօբլանմըշ օլտուղլարը տայիրլէրէրտէն կէչիլէրէք, պիւյիւք պիր սալօնա կիտիլիպ, օրատա, իմբէրաթօր իլե իմբէրաթօրիցա, կիւվէյի իլե կէլին, Մէքլէնպուրկ կրան տիւգիւ վէ կրան տիւշէս Անասթասիա հուզուրընտա իզտիվաճ մուգավէլէսի իմզա իտիլմիշ, վէ պատէհու իմբէրաթօր վէ իմբէրաթօրիցա, կէլինի, քէնտիսի իշին հազըրլանմըշ օլան տայիրէյի մախսուսէեէ կէօթիւրմիւշլեր տիր։

Ագշամ, սէրայը իմբէրաթօրիտէ ֆամիլեաճա պիր զիեաֆէթ վէրիլմիշ, վէ պունտա Ալման վէ էճնէպի հիւքիւմէթլերի մուրախասլարը հազըր պուլունմըշլար տըր։

*** Ալմանիա վէլիի ահտը՝ 1882 մայիս 6տա, վէ բրէնսէս Սէսիլ՝ 1886 սեպտ. 20տէ տօղմուշլար տըր։

*** Նիհաեէթ բէսմը իզտիվաճ կիւնիւ օլան չըգան բազար, էօյլէտէն սօնրա, կէլին վէ կիւվէյի իպատէթխանէեէ կիթմիշլեր տիր։ Իլք տէֆա իմբէրաթօր, վէլիի ահտ, գարընտաշլարը, կրան տիւգ Հէս վէ կրան տիւգտը Գօպուրկ իլե պիրլիքտէ եաեա իպատէթխանէեէ կիրմիշ տիր։ Ազսօնրա իմբէրաթօրիցա՝ բրէնսէս Վիգթօրիա Լուիզա իլե, վէ էն սօնրա կէլին՝ վալիտէսիյլե կէլմիշլեր տիր։ Խանէտանը իմբէրաթօրի իլե կէլինին խանէտանը, խընճախընճ էհալի թարաֆընտան չիտտէթլե ալգըշանմըշլար տըր։ Խանէտանը միւշարիէյհիմ իպատէթխանէյէ կիրտիքլերի սըրատա, օրկանօ թէրէննիմէ պաշլամըշ, վէ պատէհու թէզանիեաթը ռուհանիյէ իճրա իտիլմիշ տիր։ Սէրայ վաիզի Տր. Տրիանտէր, մէվգիյէ միւնասիպ պիր վազ վէրմիշ տիր։ Բէսմը այինին խիթամընտա սէրայլըլար վէ միւսաֆիրլէր այնի մութանիթան ալայ իլե սէրայա ավտէթ իթմիշլեր տիր։ Ազշամ սէրայտա պիւյիւք պիր զիեաֆէթ վէրիլմիշ տիր։

Կէլին վէ կիւվէյի տիւնեանընն հէր թարաֆընտան զաեէթ կիւզել վէ զըյմէթտար հէտիեէլեր կէօնտէրիլմիշ տիր։

*** Գարտինալ Գոբ, իմբ. Վիլհէլմ, Բաբա հազրէթլերինին պիր թէպրիք մէքթուպընը, վէ բրէնսէս Սէսիլ, միւշարիլէյհին հէտիյէլերինի թագտիմ իյլէմիշ տիր։

*** Իմբ. Վիլհէլմ՝ պաշ վէքիլ տը Պիլօվա գոնթլուգ իւնվանը վերմիշ տիր։

ԱՀՎԱԼԸ ՄՈՒՀԱՐԷՊԷ

ՎԷ ՄԻԻՍԱԼԷՀԱ

Ղազէթալար վէ թէլէկրաֆ աժանսալարը, էլան Ցուշիմատա վուգու պուլան տէնիզ մուհարէպէսինին թաֆսիլաթըյլա մէշղուլ տըրլար։ Ռուս ղազէթալարը, մէգքիւր մուհարէպէնին բաբօրլարընը նէշր իթմէքտէ օլուպ, պու բաբօրլարատա, ղազէթամըզտա զաթէն տէրճ իտիլմիշ օլան մալիւմաթտան հէվան ֆազլա պիր շեյ եօգ տըր։ Անճագ ֆէլաքէթին տէրէճէյի վէխամէթիյլե պու պապտէքի մէսուլիյէթին աղըրլըզընը թախֆիֆ իտիճի պիր թագրմ սէպէպլէր տէրմիեան իտիլմէքտէ տիր։

Հէր պիւյիւք մուհարէպէտէն սօնրա պիր միւտաէթ թաթիլ իտիլմէսի թապիր օլմազլէ, Ցուշիմա մուհարէպէսինտէն սօնրա տախի պիր թարաֆ՝ ֆիթուռաթընընն մէսէրէթինէ վէ տիկէր թարաֆ մաղլուպիեէթինին քէտէրինէ տալմըշ օլտուղլարընտան, չիմիրիք պիր տէրէճէ սիւքիւնէթ վագթը կէչիրեօր. շու գատար քի Ռուսիա՝ եէնի պաշտան մուհարէպէյէ պաշլաեաճագ կիպի պիր թավր թութարագ, գարաճա վէ տէնիզճէ թէտարիքեաթտա պուլունաբզը կիպի, Ճաբօնիանընն տախի իհթիեաթը էլտէն պրագմաեարագ, հէր վագըթտան զիեատէ, հազըրլըգլար կէօրաիկիւ խապէր վէրիլմէքտէ տիր։

Լաքին միւսալէհա խապէրլերի տէ շու էանատէ օլտուգճա էհէմմիյէթ քէսպ իթմէքտէ օլուպ, Ռուսիատա վիւքէլանընն վէ սաիր նուֆուզլը զէվաթընն, վէ խարիճատ Ամէրիգա բէյիսի ճիւմհուրը իլե Ֆրանսա, Ինկիլթէրրա, Ալմանիա վէ սաիր հիւքիւմէթլերինին պու պապտէքի թէշէպպիւսլերի, զալիպա սէմէրէսիզ գալմաեաճագ տըր։ Աժանս Ռիւթէրէ Բէթրէսպուրկտան թէպլիղ օլունան պիր թէլէկրաֆա կէօրէ, էվվէլքի կիւն Զարսգօէ Սէլօտա ագա օլունան մէճլիսի վիւքէլատա վէրիլէն գարար մուճիպինճէ, Ռուսիանընն, միւսալէհա շարթլարընը անլամագ արզուսընտա օլտուղը՝ Ուաշինկթընի վէ Բարիզ սէֆիրլէրինէ իխպար իտիլմիշ տիր։ Մօրնինկ Բոսթ ղազէթասը՝ բէյիս Մ. Ռուզվէլթին, միւսալէհանընն գաթի շարթլարընը, Էվրօբա տէվլէթլէրինին մուավէնէթիյլե 24 սաաթա գատար Ռուսիայա թէպլիղ իտէպիլէճէկինի մէմուլ իթմէքտէ օլտուղընը, պիր մէնպաը մէվսուգտան ալտընը խապէրէ պինատէն պէեան իյլէմիշ տիր։— Բէնչէնպիհ կիւնիւ Զար՝ Ամէրիգանընն Բէթրէսպուրկ սէֆիրինի հուզուրընա գապուլ իթմիշ տիր։ Բէզարիք Բէթրէսպուրկտան «Ֆրէմաէնպլաթա» իշար օլունաճագ սուրէթտէ օլմաեաբզ, թայֆալարտան չօգլար տէնիզ ալընընը գ օլմատընզլարընտան, ֆէնա սուրէթտէ տէնիզ պուլանթընընա թութուլմուշլար վէ մուհարէպէտէ իշէ եարամամըշլար տըր։— Ճաբօնլըլարընն էլինէ էսիր տուշէն Ռուս զապիթլերի՝ տիվանը հարպ հուզուրընա չընմագտան գօրգարագ, Ռուսլատա տավէթ իթմէք իսթէմէեօրլար իմիշ։ — Ռուսլա տօնանմասընտա, խասթա պագան գասարլարատան պաշգա տիկէր գատընլար տախի պուլունմուշ տըր։ Խասթախանէյէ իֆրազ օլընան կէմիլէրտէքի գատընլարտա, տիկէր էսիրլէր իլե պիրլիքտէ Ճաբօնլըլարա թէսլիմ օլմուշլար տըր։ Պունլարընն իչինտէ օլան ժէն. Բօժէսթվէնսքինին պալտըզը, խասթախանէտէ միւմահիլէյհ ամիրալը թէտավիյէ քէնտիսինին մէմուր իսթիտա իյլէմիշ տիր։ —Ռուսիա վիւքէլասընընն՝ ուուլընը ագտընա չալընըտգլարը վէ եագընտա մուվաֆֆագ օլաճագլարընը իւմիտ իթտիքլէրի՝ Բէթրէսպուրկտան «Թանա» եազըլմըշ տըր։—Ճաբօնիա հարպկե նազրրը՝ ամիրալ Բօժէսթվէնսքիյէ պիր չիչէք աէմէթի իլե պիր մէքթուպ կէօնտէրմիշ տիր։ Մէքթուպտա, Ռուսլարընն չէճաաթը մէճտ իտիլմիշ, վէ եագընտա միւմահիլէյհ ամիրալընն՝ Ճաբօնլը թապիպլէրին միւտավաթըյլա քէսպ իֆագաթը թէմէննի իտիլմիշ տիր։ — Վլատիվոսթօքլիմանընը Ճաբօնլըլար չէտիտտէն մուհասէրէ իթմիշլեր տիր։ Եագընտա սուլհ ագտ օլունմազ իսէ, օրասընը տա զայթ իտէէթլէր տիր։—Իւչ Ռուս գրուազէօրիլե Մանիլատա սըղընմըշ օլան ամիրալ Ինգուէսթ, Ձկ սաաթա գատար օրատան կիթմէսի, եօգտա ալըգօնուլուպ, թէճհիզաթը չըգարըլաճաղը հագգընտա Ամէրիգա հիւքիւմէթինին վագը օլան ֆիխթարընա գարշը կէչտիկինտէն, հիւքիւմէթի միւշարիլէյհա, թէպլիղաթը միւէսսիրէ իճրա իյլէմիշ։ Վէ Ռուսիա հիւքիւմէթի, միւմահիլէյհ ամիրալա Ամէրիգանընն թէպլիղաթընա իթթիֆա իթմէսինի, եանի թէճհիզաթը չըգարըպ, սէֆինէլէրին թամիրաթըյլա մէշղուլ օլմասընը էմր իյլէմիշ տիր։ —Ցուշիմա մուհարէպէսինտէ Ռուս հարպ սէֆինէլէրինին էքսէրիսի՝ Ճաբօնընն տէնիզ ալընը հարպ սէֆինէլէրի մարիֆէթիյլե մահվ իտիլտիկի թէհագգուզ իթմիշ տիր տէնիեօր։ տիկէր թարաֆտան պու մուհարէպէտէ, Ճաբօնընն՝ տէնիզ ալընը սէֆինէլէրի գուլլանմաեարագ, անճագ ամիրալ Թօկօնընն սէհարէթիյլե նէթիճէյի մալիմէնին էլտէ իտիլտիկի պէեան օլունուեօր։ — Ինկիլթէրրա բարլամէնթասընտա, պաշ վէքիլ՝ Ֆրանսա իլե Ինկիլթէրրանընն հիւսուսի միւնասէպաթընը իսլալ իտէպիլէճէք հիչ պիր իսթիլաֆ մէվճուտ օլմատընընը պէեան իյլէմիշ տիր։ (ալգըշլար)։ Ինկիլիզ տօնանմասընընն թէճհիզաթընա կէլինճէ, պու ճիհէթ Ինկիլթէրրանընն էմրը միւտաֆաաընընն էն մուհիմմ վէ զարուրի գըսմը օլուպ, պու խուսուսատա պիզիմ մէվգիմիզ՝ տիկէր տէվլէթլէրին մէվգիլէրինտէն պիսպիթիւն ֆարգը տըր» տէմիշ տիր։

ՏԻԻՆՔԻ ՎԷ ԿԻՃԷՔԻ ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐ

Տիւն վէ կիճէ ալընան թէլէկրաֆնամէլէր՝ միւսալէհա իւմիտլէրինի վէ թէշէպպիւսլէրինի թագվիյէ իթմիշլեր տիր։ Ամէրիգա բէյիսի ճիւմհուրը՝ Ճաբօնընն շարթլարընը՝ Զարա թէպլիղ իթմիշ, վէ եագընտա Ճաբօնընն պիլճիւմլէ մէթալիպաթընը հավի պիր բրօթօգօլ տախի թագտիմ իտէճէք իմիշ։ Մէզքիւր շարթլար՝ միւթէտիլ օլմաղլէ, գապուլ օլունաճաղը մէմուլ օլունուեօր։ Նէթիճէյի գաթիյէնին տիւն կիճէ մալիւմ օլաճաղը՝ Ուաշինկթընտան ալընան պիր թէլէկրաֆտա իշար իտիլմիշ տիր։— Շիմտի, քեաֆֆէյի տէվլէթլէրինին սուլհը արզու իթտիքլէրի գաթիէն անլաշըլմըշ տըր. պու պապտէ միւթէֆիգէն միւրաճաաթ իտէճէքլէրի թէէմին օլունուեօր։— Զար՝ Ամէրիգանընն Բէթրէսպուրկ սէֆիրի իլե կէօրիշտիքտէն սօնրա, Ճաբօնիանընն շէրայիթի սուլհիէսինի Ռուսիանընն անլամագ արզուսինտէ օլտուղը՝ Բարիզ վէ Ուաշինկթընն Ռուս սէֆիրլէրինէ պիլտիրիլմիշ տիր։— Բարիզ վէ Պէրլին պօրսալարընտա Ռուս ֆօնտօլարը՝ միւսալէհա մուխապէրաթընա կիրիշմիշ օլմասընտան տօլայը իւսթէ գօյմուշլար տըր։

*** Ամիրալ Բօժէսթվէնսքինին սօն տէնիզ մուհարէպէսի հագգընտա քի իլք բաբօրը Բէթրէսպուրկա վասըլ օլմուշ տըր. պու բաբօրտա, միւմահիլէյհ, էզճիւմլէ օ մուհարէպէտէ քէնտիսի գօմանտանլըզը թէրք իթմէյէ մէճպուր օլուպ, էրքեանը հարպընտան պիր գըսմը իլե պիրլիքտէ, վէ զայագըլ հալտէ Պօյն նամ թօրբիտօ քէչէրինէ նագլ իտիլտիկինի վէ գօմանտանլըզը՝ ամիրանէպոկաթօվընն տէրէօնտէ իյլէտիկինի, վէ կիճէ վագթը Պօյն՝ տօնանմայը զայպ իտիպ, սապահլայընն Տիմիթրի Տօնսգոյ սէֆինէսինի, իքի թօրբիտօ իլե կէօրտիքլէրինի, վէ Պօյնտա պուլունան Օալապիա թայֆասընը պիր գըսմը՝ Տիմիթրի Տօնսգոյա վէ քէնտիսի տէ Պէտօվի թօրբիտօ քէչէրինէ նագլ իտիլտիկինի, վէ մայիսին 28ինճի ագշամը, Պօյն զըրհլըսընը, Ճաբօնընն իքի թօրբիտօսընա թէսլիմ օլտու-

ԱԼՄԱՆԻԱ ՎԷԼԻԻ ԱՀՏԸՆԸՆ

ԻԶՏԻՎԱԾԸ

Ցունիսին իւշիւնճի ճումա իրթէսի կիւնիւ եէնի կէլինին Պէրլինէ տուխուլի իլե Ալմանիա վէլիի ահտընին իզտիվաճը զինէթինէ պաշլանմըշ տըր։ Պու զինէթէ պիթիւն ալէմ տա վէթլի օլուպ, շու սաաթտա Պէրլինտէ, Ալմանիա խանէտանը հիւքմտարի ազալարընտան պաշգա, Էվրօբա հիւքմտարան խանէտանլարընին մուրախասլարը, կրան տիւգլէր, բրէնուլէր, զօնթլար, վէ սաիր ռիճալ պուլունուեօրլար։ Էօթէտէ, Ագսահ Ճարգտա, տէհշէթլի պիր մուհարէպէ տեվամ իթտիկի հալտէ, Պէրլինտէ իսէ, մէրասիմի իզտիվաճիյէ՝ աֆիթապը միւսալէհա իլե թէնվիր օլընմագտա, վէ արասընրա թարիխի ալէմտէ կէօրինէն զարայիպտէն պիրի օլմագ իւզրէ, Զարընն պիրատէրի կրանտիւգ Միխայիլ Ալէքսանտրօվիչինե անընտա՝ Ճաբօնիա հիւքմտարը Միգատօնընն մուրախասը բրէնս Արիզուկուվա պուլունմագտա տըր։ Պունլար՝ տավէթիլէր սըրասընտա վէ այնի սուֆրատա հազըր օլարագ, պիթթապի կիւնիւն իգթիզասընճա իճրաի մեսէրրէթ իյլէմէքտէ տիրլէր։

Բրէնսէս Սիրիլ տը Մէքլէնպուրկ՝ վագտա տիլպէր տէնէճէք տերէճէտէ կիւզել տէյիլ տիր, ֆազատ չիրին վէ ճալիպ պիր գըզ տըր։ Պէրլինէ կիրտիկի կիւն, իրի, սիեահ վէ բարլագ կէօզլերի՝ պիթթիւն Ալմանլարա թէէսսիր իթմիշ տիր։ Միւշարիլէյհա՝ կիւլ բէնկլի աթլաստան վէ սըրմա թէլլէր իլե իշլէմէլի պիր լիպաս կիյինմիշ, պօղազընտան բըրլանթալը պիր կէնտանլըգ ասմըշ, վէ սիմսիյահ սաչլարը իւզէրինէ մուրասսա պիր թաճ զօյմուշ տըր։ Միւքէմմէլ պիր արապատա, կէլինին եանընտա օթուրմուշ օլան իմբէրաթօրիցա, պէեազ լիպաս կիյինմիշ, պօղազընա զիւմրիւտտէն պիր կէրտանլըգ ասմըշ վէ սաչլարը իսթիւնէ տէ քէզալիք պիր թաճ վազ իյլէմիշ տիր։ Պէրլինին գաբուսընտա արապա տուրմուշ, վէ չէհիր էմինի՝ բէսմը խօշամէտի նութզընը իրատ իթտիկի սըրատա, խընճախընճ իզտիհամ իչինտէ տէրին պիր սուսլըգ հիւքմ իթմիշ տիր։ Բրէնսէս, մուխթասար սէօզլէր իլե վէրտիկի ճէվապընտա,

«Գալպիմէ թէէսսիր իտէն վէ պօզուլմագ եազըլար իլե եազըմըշ պիր եատիկեար մագամընտա գալպիմտէ գալաճագ օլան իշպու հիւսնի գապուլէ թէշէքքիւր իտէրիմ։ Պու կիւնտէն իթիբարէն իշպու կիւզել բայիթախթընըզտա եաշաեաճաղըմա մէմնունըմ» տէմիշ տիր։

Պու բէսմի գապուլը խիթամընտա, կէլինին շէրէֆինէ թօբլար աթըլմաեա պաշլամըշ, վէ բրէնսէս, պու սըրատա բէք միւթէսսիր օլտուղընաան, մէնտիլիյէ, կէօզլերինտէն ագան եաշլարը սիլմէքտէ պուլունմուշ տըր։ Սէրայը իմբէրաթօրինին իւհլան ալայընը ուզուն պօյլու զապիթան վէ էֆրասը՝ արապանը արգասընտան ալթլարա բաքիպէն կիթմէքտէ, վէ պու ալայը միւզիգասը, էհալինին շէվզլի «հուրրա՞» սէտալարը արասընտա տիւյլուն բարչալարը թէրէննիւմ իթմէքտէ օլուպ, օ էսնատէ պիւթիւն Պէրլին աեագտա օլմաղլէ, հէր թարաֆտա մէսէրրէթ

ԱՀՎԱԼԸ ՄՈՒՀԱՐԷՊԷ

ՎԷ ՄԻԻՍԱԼԷՀԱ

Ղազէթալար վէ թէլէկրաֆ աժանսալարը, էլան Ցուշիմատա վուգու պուլան տէնիզ մուհարէպէսինին թաֆսիլաթըյլա մէշղուլ տըրլար։ Ռուս ղազէթալարը, մէգքիւր մուհարէպէնին բաբօրլարընը նէշր իթմէքտէ օլուպ, պու բաբօրլարատա, ղազէթամըզտա զաթէն տէրճ իտիլմիշ օլան մալիւմաթտան հէվան ֆազլա պիր շեյ եօգ տըր։ Անճագ ֆէլաքէթին տէրէճէյի վէխամէթիյլե պու պապտէքի մէսուլիյէթին աղըրլըզընը թախֆիֆ իտիճի պիր թագրմ սէպէպլէր տէրմիեան իտիլմէքտէ տիր։

Հէր պիւյիւք մուհարէպէտէն սօնրա պիր միւտաէթ թաթիլ իտիլմէսի թապիր օլմազլէ, Ցուշիմա մուհարէպէսինտէն սօնրա տախի պիր թարաֆ՝ ֆիթուռաթընընն մէսէրէթինէ վէ տիկէր թարաֆ մաղլուպիեէթինին քէտէրինէ տալմըշ օլտուղլարընտան, չիմիրիք պիր տէրէճէ սիւքիւնէթ վագթը կէչիրեօր. շու գատար քի Ռուսիա՝ եէնի պաշտան մուհարէպէյէ պաշլաեաճագ կիպի պիր թավր թութարագ, գարաճա վէ տէնիզճէ թէտարիքեաթտա պուլունաբզը կիպի, Ճաբօնիանընն տախի իհթիեաթը էլտէն պրագմաեարագ, հէր վագըթտան զիեատէ, հազըրլըգլար կէօրաիկիւ խապէր վէրիլմէքտէ տիր։

Լաքին միւսալէհա խապէրլերի տէ շու էանատէ օլտուգճա էհէմմիյէթ քէսպ իթմէքտէ օլուպ, Ռուսիատա վիւքէլանընն վէ սաիր նուֆուզլը զէվաթընն, վէ խարիճատ Ամէրիգա բէյիսի ճիւմհուրը իլե Ֆրանսա, Ինկիլթէրրա, Ալմանիա վէ սաիր հիւքիւմէթլերինին պու պապտէքի թէշէպպիւսլերի, զալիպա սէմէրէսիզ գալմաեաճագ տըր։ Աժանս Ռիւթէրէ Բէթրէսպուրկտան թէպլիղ օլունան պիր թէլէկրաֆա կէօրէ, էվվէլքի կիւն Զարսգօէ Սէլօտա ագա օլունան մէճլիսի վիւքէլատա վէրիլէն գարար մուճիպինճէ, Ռուսիանընն, միւսալէհա շարթլարընը անլամագ արզուսընտա օլտուղը՝ Ուաշինկթընի վէ Բարիզ սէֆիրլէրինէ իխպար իտիլմիշ տիր։ Մօրնինկ Բոսթ ղազէթասը՝ բէյիս Մ. Ռուզվէլթին, միւսալէհանընն գաթի շարթլարընը, Էվրօբա տէվլէթլէրինին մուավէնէթիյլե 24 սաաթա գատար Ռուսիայա թէպլիղ իտէպիլէճէկինի մէմուլ իթմէքտէ օլտուղընը, պիր մէնպաը մէվսուգտան ալտընը խապէրէ պինատէն պէեան իյլէմիշ տիր։— Բէնչէնպիհ կիւնիւ Զար՝ Ամէրիգանընն Բէթրէսպուրկ սէֆիրինի հուզուրընա գապուլ իթմիշ տիր։ Բէզարիք Բէթրէսպուրկտան «Ֆրէմաէնպլաթա» իշար օլունաճագ սուրէթտէ օլմաեաբզ, թայֆալարտան չօգլար տէնիզ ալընընը գ օլմատընզլարընտան, ֆէնա սուրէթտէ տէնիզ պուլանթընընա թութուլմուշլար վէ մուհարէպէտէ իշէ եարամամըշլար տըր։— Ճաբօնլըլարընն էլինէ էսիր տուշէն Ռուս զապիթլերի՝ տիվանը հարպ հուզուրընա չընմագտան գօրգարագ, Ռուսլատա տավէթ իթմէք իսթէմէեօրլար իմիշ։ — Ռուսլա տօնանմասընտա, խասթա պագան գասարլարատան պաշգա տիկէր գատընլար տախի պուլունմուշ տըր։ Խասթախանէյէ իֆրազ օլընան կէմիլէրտէքի գատընլարտա, տիկէր էսիրլէր իլե պիրլիքտէ Ճաբօնլըլարա թէսլիմ օլմուշլար տըր։ Պունլարընն իչինտէ օլան ժէն. Բօժէսթվէնսքինին պալտըզը, խասթախանէտէ միւմահիլէյհ ամիրալը թէտավիյէ քէնտիսինին մէմուր իսթիտա իյլէմիշ տիր։ —Ռուսիա վիւքէլասընընն՝ ուուլընը ագտընա չալընըտգլարը վէ եագընտա մուվաֆֆագ օլաճագլարընը իւմիտ իթտիքլէրի՝ Բէթրէսպուրկտան «Թանա» եազըլմըշ տըր։—Ճաբօնիա հարպկե նազրրը՝ ամիրալ Բօժէսթվէնսքիյէ պիր չիչէք աէմէթի իլե պիր մէքթուպ կէօնտէրմիշ տիր։ Մէքթուպտա, Ռուսլարընն չէճաաթը մէճտ իտիլմիշ, վէ եագընտա միւմահիլէյհ ամիրալընն՝ Ճաբօնը թապիպլէրին միւտավաթըյլա քէսպ իֆագաթը թէմէննի իտիլմիշ տիր։ — Վլատիվոսթօքլիմանընը Ճաբօնլըլար չէտիտտէն մուհասէրէ իթմիշլեր տիր։ Եագընտա սուլհ ագտ օլունմազ իսէ, օրասընը տա զայթ իտէէթլէր տիր։—Իւչ Ռուս գրուազէօրիլե Մանիլատա սըղընմըշ օլան ամիրալ Ինգուէսթ, Ձկ սաաթա գատար օրատան կիթմէսի, եօգտա ալըգօնուլուպ, թէճհիզաթը չըգարըլաճաղը հագգընտա Ամէրիգա հիւքիւմէթինին վագը օլան ֆիխթարընա գարշը կէչտիկինտէն, հիւքիւմէթի միւշարիլէյհա, թէպլիղաթը միւէսսիրէ իճրա իյլէմիշ։ Վէ Ռուսիա հիւքիւմէթի, միւմահիլէյհ ամիրալա Ամէրիգանընն թէպլիղաթընա իթթիֆա իթմէսինի, եանի թէճհիզաթը չըգարըպ, սէֆինէլէրին թամիրաթըյլա մէշղուլ օլմասընը էմր իյլէմիշ տիր։ —Ցուշիմա մուհարէպէսինտէ Ռուս հարպ սէֆինէլէրինին էքսէրիսի՝ Ճաբօնընն տէնիզ ալընը հարպ սէֆինէլէրի մարիֆէթիյլե մահվ իտիլտիկի թէհագգուզ իթմիշ տիր տէնիեօր։ տիկէր թարաֆտան պու մուհարէպէտէ, Ճաբօնընն՝ տէնիզ ալընը սէֆինէլէրի գուլլանմաեարագ, անճագ ամիրալ Թօկօնընն սէհարէթիյլե նէթիճէյի մալիմէնին էլտէ իտիլտիկի պէեան օլունուեօր։ — Ինկիլթէրրա բարլամէնթասընտա, պաշ վէքիլ՝ Ֆրանսա իլե Ինկիլթէրրանընն հիւսուսի միւնասէպաթընը իսլալ իտէպիլէճէք հիչ պիր իսթիլաֆ մէվճուտ օլմատընընը պէեան իյլէմիշ տիր։ (ալգըշլար)։ Ինկիլիզ տօնանմասընընն թէճհիզաթընա կէլինճէ, պու ճիհէթ Ինկիլթէրրանընն էմրը միւտաֆաաընընն էն մուհիմմ վէ զարուրի գըսմը օլուպ, պու խուսուսատա պիզիմ մէվգիմիզ՝ տիկէր տէվլէթլէրին մէվգիլէրինտէն պիսպիթիւն ֆարգը տըր» տէմիշ տիր։

ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐԸՆ ԽԻԼԱՍԱԸ

Ցուշիմա մուհարէպէսինտէ էօլէն վէ պօղուլան Ռուսլարընն միգտարը 14,000 վէ էսիրլէրին միգտարը 4600 քիչի օլտուղը՝ Ճաբօնիանընն Լօնտրա սէֆարէթի թարաֆընտան իլան իտիլմիշ տիր։ «Տէյլի Թէլէկրաֆ»ընն մուխպիրի՝ Սազէպօ խասթախանէսինի զիեարէթ իթմիշ տիր։ Մուխպիրի միւմահիլէյհին գավլինճէ, Ռուս մէճրուհլարընընն էքսէրիսի՝ զաթէն տէնիզ մուհարէպէսինտէն էվվէլ խասթա իմիշլեր։ Պունլարընն անվալը սրհհիեէսի մէճմուան օլունաճագ սուրէթտէ օլմաեաբզ, թայֆալարտան չօգլար տէնիզ ալընընը գ օլմատընզլարընտան, ֆէնա սուրէթտէ տէնիզ պուլանթընընա թութուլմուշլար վէ մուհարէպէտէ իշէ եարամամըշլար տըր։— Ճաբօնլըլարընն էլինէ էսիր տուշէն Ռուս զապիթլերի՝ տիվանը հարպ հուզուրընա չընմագտան գօրգարագ, Ռուսլատա տավէթ իթմէք իսթէմէեօրլար իմիշ։ — Ռուսլա տօնանմասընտա, խասթա պագան գասարլարատան պաշգա տիկէր գատընլար տախի պուլունմուշ տըր։ Խասթախանէյէ իֆրազ օլընան կէմիլէրտէքի գատընլարտա, տիկէր էսիրլէր իլե պիրլիքտէ Ճաբօնլըլարա թէսլիմ օլմուշլար տըր։ Պունլարընն իչինտէ օլան ժէն. Բօժէսթվէնսքինին պալտըզը, խասթախանէտէ միւմահիլէյհ ամիրալը թէտավիյէ քէնտիսինին մէմուր իսթիտա իյլէմիշ տիր։ —Ռուսիա վիւքէլասընընն՝ ուուլընը ագտընա չալընըտգլարը վէ եագընտա մուվաֆֆագ օլաճագլարընը իւմիտ իթտիքլէրի՝ Բէթրէսպուրկտան «Թանա» եազըլմըշ տըր։—Ճաբօնիա հարպկե նազրրը՝ ամիրալ Բօժէսթվէնսքիյէ պիր չիչէք աէմէթի իլե պիր մէքթուպ կէօնտէրմիշ տիր։ Մէքթուպտա, Ռուսլարընն չէճաաթը մէճտ իտիլմիշ, վէ եագընտա միւմահիլէյհ ամիրալընն՝ Ճաբօնը թապիպլէրին միւտավաթըյլա քէսպ իֆագաթը թէմէննի իտիլմիշ տիր։ — Վլատիվոսթօքլիմանընը Ճաբօնլըլար չէտիտտէն մուհասէրէ իթմիշլեր տիր։ Եագընտա սուլհ ագտ օլունմազ իսէ, օրասընը տա զայթ իտէէթլէր տիր։—Իւչ Ռուս գրուազէօրիլե Մանիլատա սըղընմըշ օլան ամիրալ Ինգուէսթ, Ձկ սաաթա գատար օրատան կիթմէսի, եօգտա ալըգօնուլուպ, թէճհիզաթը չըգարըլաճաղը հագգընտա Ամէրիգա հիւքիւմէթինին վագը օլան ֆիխթարընա գարշը կէչտիկինտէն, հիւքիւմէթի միւշարիլէյհա, թէպլիղաթը միւէսսիրէ իճրա իյլէմիշ։ Վէ Ռուսիա հիւքիւմէթի, միւմահիլէյհ ամիրալա Ամէրիգանընն թէպլիղաթընա իթթիֆա իթմէսինի, եանի թէճհիզաթը չըգարըպ, սէֆինէլէրին թամիրաթըյլա մէշղուլ օլմասընը էմր իյլէմիշ տիր։ —Ցուշիմա մուհարէպէսինտէ Ռուս հարպ

ղընը խապէր ալտրղընը, վէ մայիս 31տէ Պէտօվի՝ Սազէպօեա վասըլ օլուպ, ամիրալ Նէպօկաթօվընն տա Սազէպօտա պուլունտրղընը օրատա խապէր ալտրղընը պէեան իյլէմիշ տիր։

*** Ամիրալ Թօկօ՝ Միգատոյա աթիտէքի բաբօրը կէօնտէրմիշ տիր. «Մայիս 27 մուհարէպէի պահրիէսինտէ 3 Ռուս մուավին գրուազէօրիւ տէ պաթմըշ տըր։ Թէքմիլ Ռուս Պալթիգ տոնանմաընտան եալընըզ նիմ զըրհը Օլէկ, Զիւմրիւտ, Օրօրա վէ Էլմաս իլէ իքի Թօրբիտո քէչէր վէ պիր ըմօրքէօր գուրթուլմըշլար տըր։ Տիկէր սէֆինէլէր՝ եա պաթմըշլար եախատ էսիր տիւշմիշլէր տիր։ Մանիլայա իլթիճա իտէն Օլէկ վէ Օրօրա գրուազէօրլէրի՝ Թօրբիտո քէչէրլէրտէն միւրէքքէպ ֆիլօմըզ Թարաֆընտան չիտտիթլէ թաագիպ օլունմըշլար տըր։ Պիր գաչ տէֆա իչլէրինտէ հարիգ զուհուր իթմիշ, վէ չիմտի իչէ եարամազ հալէ կէլմիշլէր տիր։

Ցնս. 9 Թարիխիյլէ Բէթրէսպուրկտան պիլտիրիլտիկինէ կէօրէ, Զար՝ ամէրիգա սէֆիրի իլէ ուզուն պիր միւլագաթտան սօնրա, Մ. Ռուզվէլթէ պիր Թէլէկրաֆ չէշմիշ, վէ պունուն իւզէրինէ բէսիր միւշարիւէյ՝ Ֆրանսա, Ինկիլթէրրա, Իթալիա վէ Ճաբօնիա սէֆիրլէրիյլէ կէօրիւշմիշ տիր։

Մ. Վիթէնին՝ Ռուսիա պաշ վէքիլէթինէ թայէին օլունճաղը շայեասը Բէթրէսպուրկտա վագրթըզ ատտ օլունուեօր։

Մարէշալ Օեամանը՝ ժէն. Լինէվիչի աբանըզա կէթիրմէք նիեէթիյլէ, կիւեա կէրի չէքիլմէք իսթէեօր կիպի սախթէ պիր հարէքէթտէ պուլունտրղը՝ Մանչուրի մէյտանը հարպընտան պիլտիրիլմէքտէ տիր։

Լէօնտրատան խապէր վէրիլտիկինէ կէօրէ, Լինէվիչին պուլունտրղը մէվգբի միշքիլին Ռուսիատա էնտիչէի ազիմէի մուճիպ օլտուղը տա՝ Բարիզտէն իչար իտիլմէքտէ տիր։

Ալմանիա հիւքիւմէթինին Մարոգ մէսէլէսինի սուրէթի սուլճռուեանէտ թէսվիյէ իթմէյի տիշիւնմէքտէ օլտուղը՝ Պէրլինտէն իչար գելընմըշ տըր։

Բարիզտէն ալընան պիր թէլէկրաֆա գէօրէ, Ռուսիա սէֆիրի, կէչէն կիւն ռէյիսի վիւքէլա վէ մուվագգաթ խարճիթ նազըրը Մ. Ռուվիէ իլէ կէօրիշէրէք, Ֆրանսանը, միւսալէհա չարթլարընը անլամագ իւզրէ թէչէպիւսաթ իճրա իտիպ իթմէեէճէկինի սիւալ իթմիշ, վէ Մ. Ռուվիէ տէ, Ֆրանսանը, միւսալէհանը ագտընը խալիսանէ արզու իթմէքտէ օլտուղընը սէօյլէմիշ տիր։ Ռուսիա սէֆիրինին՝ Ճաբօնիա սէֆիրիյլէ տախի կէօրիշտիկիւ ըիվանեէթ օլունուեօր։ Անճագ շուրասը մալիւմ տէյլի տիր քի, Ֆրանսա՝ Պալթիգ տոնանմաընտան Ֆրանսըզ սուլարընտա պուլունտրղը սըրատա Թարաֆկիրանէ հարէքէթ իթմիշ օլտուղը հալտէ, պագալըմ Թէվասսիթ վազիֆէսինի իճրա իյլէմէսի գապուլ օլունճաղ մը տըր։

Ռուսլար, պիր միգտար ասքէր վէ Թօր իլէ Ճաբօնլըլար իւզէրինէ սոն կիւնլէրտէ իքի տէֆա հիւճում իթմիշլէր իսէ տէ, հէր տէֆա տախի, պիր միգտար մագթուլ վէ մէճրուհ վէ պիր տէ Թօր պրագարագ, ըիւճաթա մէճպուր օլտուգլարը՝ Թօքիոտան պիլտիրիլմիշ տիր։

Տիւն կիճէ Բէթրէսպուրկտան ալընան պիր Թէլէկրաֆտա տէնիլիեօր քի, Ռուսիա խարիճիէ նէզարէթինին նիմ բէսմի օլան Ժուրնալ տը Սէն-Բէթրէսպուրկ զազէթասը, միւզաքէրաթը սուլհիէեէ պաշլանտըղընա տայիր նէչր իտիլէն չայեալարը Թէքզիպէն նէչր իթմէկի պիր մէգալէտէ, «Դօրէա պօղազը մուհարէպէյի միւԹէսսիքէսի՝ մուհարէպէի հազըրէնին խիթամ պուլտուղընա էմարէ օլամազ։ Ռուսիա՝ Ճաբօնիանը տէրմիեան իտէճէկի չարթլար իլէ հիչ պիր զէման ագտը միւսալէհա իտէմէզ» տէմիշ տիր։

Ռուս զազէթալարը՝ Ռուսիա խարիճիէ նազըրը եազընտա իսթիֆա իտիպ, եէրինէ Վիէննա եախատ Ռօմա սէֆիրլէրինատէն պիրինին Թայէին օլունաճաղընը եազըեօրլար։

Կ-ԲԱԹՐԻԳԽԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԻ

Զիյրտէքի իլան՝ Ս. Աստուածածին Ա-թառանիստ քիլիսէսի Մեծաւորը Գեր. Անտոն Վ. Մէրճիմէքեան Թարաֆընտան կէօնտէրիլմիշ տիր.

«Վալիտէի ազիզէմիզ վէ Շէֆաաթճըմըզ Ս. Կոյս Աստուածածինէ միւնհասըր օլան Մայիս այընըն սոն բազարը օլմագ միւնասիպէթիյլէ, մահը հային 29ընա միւսատրֆ բազար ագշամը, Ս. Աստուածածին Ա-թառանիստ քիլիսէսինտէ, սաաթ 9 1)2 տա, Ժամերգութիւն պաշլաեըպ, խիթամընտա Քարոզ վէրիլճէկի, վէ պատէհու մութանթան պիր Թափօր զիյնէթի իճրա օլունաճաղը՝ խասսէթէն իլան, վէ տինատարանը ճէմաաթ իչպու զիյնէթէ տավէթ օլունուր։

Պէյօղլու, 18 Մայիս 1905

*** Կ-Բաթրիգ բիթպ. էֆ. հազրէթլէրի Թարաֆընտան մէմուրիյէթի մախսուսէ իլէ Պիլէճիեէ ազիմէթ իթմիշ օլան Արհ. Սահակ Արք. Հաճեան՝ բէնչէնպիհ կիւնիւ Տէրիսաատէթէ ավտէթ իթմիշ տիր։

Էվվէլճէ եազտըղըմըզ վէճհլէ, միւշարիւէյ՝ վազիֆէյի մէմուրէսինի հիւսնի իյֆա իթմէքլէ, Պիլէճիք ճէմաաթըմըզընը մէնունիյէթ վէ Թէչէքքիւրինի մուճիպ օլմուշ տըր։

Հաճեան Գերապայծառ, Պիլէճիքտէ գալտըղը միւտտէթ զարֆընտա, կէրէք հիւքիւմէթի մահէլլիյէտէն վէ կէրէք էհալիմիզ Թարաֆընտան հագգընտա իհթիրամաթը լազըմէ իպրազ իտիլմիշ տիր։

*** Զըգան բէնչէնպիհ կիւնիւ Ս. Փրկիչ Էրմէնի խասթախանէսինին 73իւնճիւ սէնէի տէվրիյէի Թէէսսիսիյէսի զիյնէթի մութանթան սուրէթտէ իճրա իտիլմիշ տիր։ Օ կիւնիւ խասթախանէ իչին 2700 ղրուշ իեանէ Թօքանմըշ տըր։

Պիր կիւն էվվէլ, Էրմէնի բաթրիկի Օրմանեան էֆ. հազրէթլէրի, մէզքիւր խասթախանէյէ կեաէրէք, խասթախանէ էպնիյէսինին Յիւնճիւ գըսմը ինչաաթընը վազը էսաս ըէսմինի իճրա իյլէմիշ տիր։

Ճէմաաթըմըզտան վէ Թագսիմէտ Ֆըրանսըզ խասթախանէսի աթըպպայը հազրգասընտան Տօգթէօր Բոլ Էմիրզէ էֆ., Թէպապէթէ մախսուս օլարագ ախիրէն Թէէլիֆ իթմիկի պիր էսէրը մուհիմմինի, Բարիզտէ «Սօսյէթէ Իբնօլօժի է Բսիգօլօժի» ճէմիյէթի Թըպպիյէսինէ Թագսիմ իթմէքլէ, մէզքիւր էսէր պիթթագտր, Տօգթօրը միւմիլէյինի ճէմիյէթի մէզքիւրէ ազալըղընա նասպ վէ Թայէին գըլընտըղը՝ ճէմիյէթին ըէսմի զազէթասընտա մալէ մէնունիյէ օգունմուշ տըր։

Տօգթէօր Էմիրզէ էֆ. հագգընտաքի իչպու մուամէլէի Թագտիրյինասի, միւմիլէյին թանրեանլարճա մուճիպի մէնունիյէթ օլտուղը կիպի, պու վէսիլէ իլէ պիզ տախի քէնտիլէրինի Թէպրիք իտէրիզ։

ՊԱՆՏԸՐՄԱ

Նուխպէի ամալը քէրամէթիչթիմալը հազրէթի Շէհինշահիլէրի՝ մահզա Թէրագգըի միլք ու միլէթէ վէ Թէվէսսիւի սանսաթ վէ Թիճարէթ նօգթաի մուհիմմէսինէ միւնասբ օլուպ, հէր նէրէտէ չէֆագը Թէրագգը միշահատէ օլունսա, տէրհալ օրալարա Թէսհիլաթը ումումիյի Թէէմին մագսատը մէքթարիմզայեաթը Միւլիւքեանէլէրիյլէ հէր կէօնա ինսանաթ վէ իհսանաթը Շահանէլէրինի պիտիրիզ պուեուրտգլարը միսիլու, պու քէրրէ տախի Պանտրմա գասապասընն ալէմը Թիճարէթտէ քէսպ իյլէտիկի Թէրագգըեաթընն պիր գաթ տահա Թէզաեիւտ վէ Թէչէտտիւտի զըմնընտա Թէէսսիս պուլուրլան Պանգը Օսմանի չիւպէսինին ըէսմը քիչատը չըգան բազար կիւնիւ բէք չաչաալը վէ զիյնէթլի սուրէթտէ իճրա գելընմըշ տըր։

Սաաթ Զատ Պանգա տախրէի պէհիյէսի՝ խայլի հուզզարը միհմէրէմմէ իլէ տօլմուշ իտի։ Էզճիւմլէ հազրընն միեանընտա մահէլլի գայմագամը Պէհաէտտին պէյ էֆ., հաքիմ էֆ., միֆթիի էֆ., պէլէտիյէ ըէյիսի Շէվքէթ էֆ., վէ էրքեանը ասաքիրի Շահանէտէն լիվա բաշա, միրալայ պէյ էֆ., սիւարի գայմագամը պէյ էֆ., էրքեանը հարպ պինպաշընը պէյ էֆ. վէ պիւթիւն մէմուրինի զապիթանը ասքէրիեէ հազըր պուլունտրգլարը կիպի, Պանտրմա Գաթօլիք Բաթրիգ վէքիլի հիւրմ. Յովսէփ Վ. Պարիկեան էֆ., Էրմէնի մէրխասասը Թարաֆընտան հիւրմ Պետրոս Վ., Բում մէթրոպոլիտ վէքիլի հիւրմ. բահիպ էֆ. վէ միլէլի սէլէսէ էշրաֆան վէ միւԹէհայիզանընտան բէք չօգ զէվաթը միւԹէպէրէ հազըր պուլունմըշլար տըր։

Թէրթիպաթ վէ Թէզեհնաթը լազըմէ հաիզը մէվգբի ինթիզամ օլուպ, ճիւմլէ հազրրուն իյֆաի վազիֆէի ըէսմիյէ զըմնընտա սալօնա չըգարագ, չիւպէի մէզքիւրէ տիրէքթօրը իզզ. Սօգրատ Իլիատի էֆ.՝ մուխթասար վէ միւէսսիր պիր նութգ իրատ իլէ, իչպու միւէսսիսէյի խայրիէնին մէնտֆիի քէսիրէսինի Թատատ, վէ պու վէսիլէ իլէ տուսի էօմր ու իճլալը Շէհինշահիյի եատ իյլէմիշ տիր։ Միւթէագգըպէն միւֆթիի պէյտէ ֆազ. Նուրէտտին էֆ. Թարաֆընտան լիսանը արէպի իլէ էտիլէյի մէֆրուզէի հազրէթի Բատիշահիյի միւԹէզամմին պիր նութգ իրատըյլա, պիւթիւն հազրրուն «ամին» սէտալարըյլա հիսսէտարը միսիւպաթ օլտուգլարընը միւթէագգըպ, հէման վէրիլէն իշարաթը մախսուսէ իւզէրինէ սաֆպէսթէի մէվգբի Թաազիմ օլան զապիթանը միւլքիյէ վէ ասքէրիյէ վէ պիլճիւմլէ հազրրուն վէ էհալի, «Բատիշահրմ չօգ եաշա» տուսի վաճիպ իւլ էտասընը իչ տէֆա սավթը պիւլէնտա իլէ իյսալը քիւնկէրէ ասիւման իյլէմիշլէր տիր։

Էսնաի զիյնէթտէ տաիրէի մէզքիւրէ գաբուսընտա իչ ատէտ գօեուն զէպկ օլունուպ, Թէչէպպիւսաթը մէզքիւրէ պէյլէճէ Թագտիս օլունմուշ, վէ գուրպանլար՝ մահպուսիյն վէ միւհթաճիյնին Թէսէլլիսինէ հասր օլունմուշ տըր։ Պատէհու պիր միւտտէթ արամտան սօնրա, հուզզարա գանվէլէր, շուրուպլար, գօնեազլար վէ էնվաի նէֆիս լօգում վէ բատալար իքրամ օլունարագ, զիյնէթէ խիթամ վէրիլմիշ տիր։ Տ. Կ. Ա.

Պանտրմա, 25 Մայիս 1905

ՏԱԽԻԼԻԷ

Տիւն, սէլամլըգ ըէսմը ալիսինտէն սօնրա, շայեան պույրուլան միւսատտէի սէնիէ իւզէրինէ, Ռուսիա վէ Ինկիլթէրրա սէֆիրլէրի վէ Ալմանիա մալահաթկիւզարը սուրէթի զայրը ըէսմիյէտ այրը այրը հուզուրը հազրէթի Բատիշահիյէ գապուլ պույրուլմըշլար տըր։

— Հալէպ վալիսի Քեազիմ պէյ հազրէթլէրի մէէզունէն չէհրիմզէ կէլմիշ տիր։

—Պու սէնէ Անատօլու վէ Ռումէլիտէ մահսուլաթը զիրաիյէնին բէք մէմնունիեէթպախշ օլտուղը խապէր ալընըեօր։

—Շիլի վէ ճիվարը սօգագլարընա գալտըրրմ տէօչէնմէսինէ պաշլանմըշ տըր։

—Ֆրանսա սէֆարէթի պաշ թէրճէմանը Մ. Էտվար Ռուէ՝ զէվճէսի վէ գըզլարբյա պիրլիքտէ մէէզունէն Ֆրանսաեա կիթմիշլէր տիր։

—Թարաֆը հազրէթի Բատիշահիէն Խիւտավէնտիկեար վալիսի Բէչիտ բաշա հազրէթլէրինէ սէլամը Շահանէ թէպլիղ պույրուլմըշ, վէ բաշի միւշարիւէյ տախի Մապէյնի Հիւմաեունա չէքտիկի պիր թէլէկրաֆնամէ իլէ Զաթը հազրէթի Բատիշահիյէ արզը թէչէքքիւրաթ վէ ուպուտիյէթ իյլէմիշ տիր։

—Սէլանիք վալիսի Բէուֆ բաշա հազրէթլէրի չըգան ճումաա կիւնիւ կէվկէլիյէ կիտէրէք, պազը մուհիմմ իյլէր իլէ մէչզուլ օլմուշ տըր։ Միւշարիւէյի օ ագշամը Սէլանիյէ ավտէթ իթմիշ տիր։

—Իճրա իյլէտիկի ումուրը խայրիէյէ միւքեաֆէթէն, Եունան գրալը Թարաֆընտան Մ. Էօսթաշ Էվեէնիտէս Սօվէօր նիշանը վէրիլմիշ տիր։

—Օթուզ գաատ Պուլկար էշգրեասընն, տէմիր եօլու իւզէրինտէ Անվէտ Օվասթասիօնը եազընընտա պիր տէմիր քէօրիյէ գարը հարէքէթի ճինահիեէլէրի վուգու պուլուուղընը, վէ թրէն իչինտէ օլան ասաքիրի Շահանէ Թարաֆընտան էշգրեայը մէրգումէ տէրտէսթ իտիլիպ, Սէլանիյէ կէօթիւրիլտիքէրինի Բրօկրէ տը Սալօնիք ղազէթասը եազմըշ իսէ տէ, Սէլանիք ըէսմի ղազէթասը, պու հավատիսի թէքզիպ իթմիշ տիր։ Հարէքէթի ճինահիյէ վուգու պուլմաեըպ, անճագ մէզքիւր քէօրիւ եազընընտա իչ Պուլկար կէօրիւլէրէք թուԹուլմուշ վէ իճրա իտիլէն թէագիգաթ նէթիճէսինտէ, պիր կէօնա սուի գաատ վուգու պուլմատըղը, վէ թրէնին, քէօրիւտէն կէչմէք իւզրէ, թէագիգաթընն խիթամ պուլմասընա պէքլէտիկի իչին, Սէլանիյէ վազիթը միւթատընտան կէճ վասըլ օլմուշ օլտուղը անլաշըլմըշ տըր։ Թէքմիլ տէմիր եօլու խաթթը իւզէրինտէ էմնիյէթի քեամիլէ հիւքմ իթմէքտէ օլտուղը՝ մէզքիւր զազէթատա պէեան իտիլմիշ տիր։

—Խարիճիէ Սիճիլլի ահվալ միւտիրի Ալի Ռիզա պէյէ Շնճի Օսմանի, Մաթպուաթը խարիճիէ գալէմի խիւլէֆասընտան Խաշիկ էֆէյէ Յիւնճիւ Մէճիտի նիշանլարը իհսան պույրուլմուշ տըր։

—Ռուսիա տէվլէթի թարաֆընտան Թէպրիզ պաշ չէհպէնտէրի Բէմզի պէյէ Շնճի, Պէլկրատ չէհպէնտէրի Սամիլ պէյէ Յիւնճիւ բիւթպէտէն Սէնթ Ան, Մարսիլիա պաշ չէհպէնտէրի Զիեա վէ Իսթիշարէ օտասը մուավինլէրինտէն Ապտ իլ Քէրիմ պէյլէրէ Շնճի բիւթպէտէն Սէն Սթանիսլաս նիշանլարը վէրիլմիշ տիր։

—Շէհիր էմանէթի թարաֆընտան նէչր օլունան պիր ըէսմի իլանատա, Շգօտրատա վուգու պուլան տէհշէթլի կէլկէլէտէն ֆէլաքէթզէտէ օլանլարա թարաֆը հազրէթի Բատիշահիտէն 3000 լիրա իհսան, վէ Մալիէ խազինէսինտէն տէ 2000 լիրա, վէ ֆէլաքէթզէտէկեանէն իսքեանը իչին սէրբեան 1000 չատըրը իրսալի խուսուսլարընա իրատէի սէնիէ սուտուր պույրուլտըղը պէեան իտիլմիշ, վէ վիւքէլա, բիճալ վէ հէր պընբի էհալինին, պու պապատէ իպրազը համիյէթլէ իեանէլէր կէօնտէրմէկլերի թավսիէ օլունմըշ տըր։ — Իգատամ գազէթասը ատհիպի իմթիեազը ճէվտէթ պէյ՝ 10 լիրա իեանէ կէօնտէրմիշ տիր։

—Պէրլինտէ պուլունան Օսմանլը հէյեէթի մախսուսէսի՝ պաշ վէքիլ գօնթ Պիլօվ իլէ միւլագաթ իթմիշ տիր։

—Վիէննա զազէթալարընն մալիսմաթընա նէզարէն, էնանի զէլզէլէտէ, Շգօտրատա 115 քիշի թէլէֆ վէ 500 քիշի գատար մէճրուհ օլմուշ տըր։ Գաթօլիք քիլիսէսի թավանընն պիր գըսմը երգըլմըշ, վէ քիլիսէտէ պուլունանլար ֆիրար իթմիշլէր տիր։ Պունլարատան իքի քիշի թէլէֆ վէ բէք չօգ էշխաս մէճրուհ օլմուշ տըր։

—Իսկիշէտէն եազըլմըշ տըր. ԱԱ. խըր-Զելէպիի Հաճի Էմին վէ Մէհէմմէտ Նամ չախալար, տիկէր 6 քիշի իլէ պիրլիքտէ Իսկէշէտէն ավտէթ իտէրքէն, գարշըլարընա 15 քիշիտէն միւրէքքէպ պիր էշգրեա ֆըրգասը չըգմըշ, վէ վուգու պուլան միւսատէմէտէ, էշգրեատան պիրի եարալանմըշ, վէ իքի կիւն սօնրա նաշը պուլունմըշ տըր։ Էշգրեայը մէրգումէ՝ տասքիրի Շահանէ Թարաֆընտան թաագիպ օլունմագտա տըր։ ԹուԹուլան պիր գաչ Պուլկարլարը իւզէրինտէն զուհուր իտէն քեաղըտարատան՝ էշգրեա ֆըրգ տարընա մէնսուպ օլտուգլարը անլաշըլմըշ տըր։»

— Զըգան հաֆթա 4 քիշի Սէլանիյէ կիմտիքլէրի էնանատէ, պիր Պուլկար էշգրեա ֆըրգասընա թէսատիֆ իթմիշլէր տիր։ Տէրհալ եօլճուլարտան պիրի տէօնէրէք, քէյֆիեէթի հիւքիւմէթի մահէլլիեէ խապէր վէրտիկինտէն, ասաքիրի Շահանէ էշգրեայը թաագիպէ պաշլամըշ, վէ պունլարատան իքիսի թէլէֆ վէ իքիսի տէրտէսթ օլունմըշ տըր։ Տիկէրլէրի ֆիրար իթմիշլէր տիր։

—Բումէլի վիլայեթլէրի ժանտարմա թէշքիլաթընա մէմուր ֆէրիգ տի Ճօրճիս բաշա՝ Սէլանիքտէն Տէրիսաատէթէ կէլմիշ տիր։

—Զարշէնպիհ կիճէսի Պէյօղլունտա Սինէմ՝ քէօյլունատ հարիգ զուհուր իտիպ, պիր խանէ իլէ ալթընտագի մէյխանէ միւհթէրէգ օլմուշտը։

—Մայիսին 15ինճի կիճէսի, Պրուսատա, Էօմէր խմինատ պիրի՝ բէֆիգի Իսմայիլին խանէսինէ կիտիպ, մէրգումընն գարըսընա թասալլութ իթմէք իսթէտիկինատէ, գատըն մուգավէմէթ իթմիշ, վէ Էօմէր՝ պիշարէյի գամա իլէ վուրուպ թէլէֆ իյլէմիշ տիր։ Գաթիլ տէրտէսթ օլունմուշ տըր։

—Տիւն կիճէ Մագրբքէօյինտէ քիրէճօճագլարը ճիվարընտա, պիր չուգուր իչինտէ, պաշը վիճուտինտէն այրըլմըշ վէ բարչալանմըշ պիր ինսան նաշը պուլունմուշ տըր։ Պիր աղ էօթէտէ պուլունան մագթուլընտէֆթէրլէրինտէն՝ քիրէճ օճագլարը միւտիրի Շաքիր էֆ.նին եազըճըսը Տօնիկ աղա օլտուղը անլաշըլմըշ տըր։ Օ կիւնիւ իւզէրինտէ 3000 ղ. վար իմիշ։ Ճանիլէր՝ զապբթաճա արանմագատ տըր։

ՔՐԷՏԻ ԼԻՕՆԷ ՊԱՆԳԱՍԸՆԸ

Գալաթա, Պէյօղլու վէ Իսթանպոլ իտարէխանէլէրի՝ կէլէճէք բազար իրթէսի կիւնիւ թաթիլ օլունաճագլար տըր։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Թէվֆիտ իտիլմիշ էսհ. ումումի	96	16
Բումէլի չըմէնտրֆէրի Ֆր.	132	87—
Գրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն Ա.	310	
» » » Բ.	268	75
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	3	95
Բէժի ագսիոնու	15	25
Տէրիս. Թրամվայ գուբ.	7	70
» » Խանվ Ֆր.	490	
Տէրիսաատէթ Բրիմրմ	513	
Թանվիլաթը միւմթազէի Օսմ.	504	
Օսմ. պանգասը սէնէտտիր	612	
Տէվլէթի Ալիէ Բէժի	384	

Սահիպի իմթիեազ վէ մէսուլը ղազէթա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ